

Վլադիմիր Բարխուդարեան, Մոսկվայի Եւ Պետերբուրգի Հայկական Գաղութների Պատմութիւն (XVIII Դարի Կէս-XX Դարի Սկիզբ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» Հրատ., 2010, 420 էջ:

Միրելի է ինձ գրել ուսուցիչիս՝ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանի բազմաշխատ գործերուն մասին, մանաւանդ անդրադառնալ նորերս հրատարակուած անոր գիտական վաստակին միայն մէկ մասը կազմող Պատմագիտութեան Հարցեր յօդուածներու ծաւալուն ժողովածուին (Երևան, ՀՀ ԳԱԱ Հրատ., 2008): Կը յապաղիմ սակայն, պիտի գոհանամ անոր մէկ գործը ներկայացնելով: Պիտի փորձեմ աշխատութեան ծանօթացումէ անդին՝ քննական ընթերցումով մը թափանցել Բարխուդարեանի ստեղծած հարցերուն, գիրքին բերած նորութիւններուն եւ անոր ետին պահուըտած իմաստներուն մէջ:

Այս փորձառութեան մէջ, մեր ուշադրութիւնը պիտի սեւեռենք պատմագիտական հարցերէն աւելի, պատմութեան մեկնարանութեան վրայ, այն դրուագներուն, որոնց դիմաց գաղթաշխարհի մեր գոյութիւնը նոր իմաստ ու նոր կերպարանք կը ստանար Քանզի հայ գաղթաշխարհի պատմութեան նուիրուած իւրաքանչյար նոր էջ, կը ձգտի առաւել հարուստ եւ ամբողջական դարձնել հայոց պատմութիւնը ու նորովի իմաստաւորել հայկական հաւաքական գոյութիւնը գաղթավայրերու մէջ, նոյն ատեն ի յայտ բերելով մակարդակ մը՝ որ անմիջականօրէն կը կապուի մեր այժմէ ականութեան:

Բարխուդարեանի հեղինակած Մոսկվայի Եւ Պետերբուրգի Հայկական Գաղութների Պատմութիւն (XVIII Դարի Կէս-XX Դարի Սկիզբ) հատորը մեզի կը յամենայ այս համադրութեան մէջ:

Առաջին ճշմարտութիւնը, որ յայտնի կ'ըլլայ Բարխուդարեանի այս հատորէն՝ պատմութիւնը նորովի իմաստաւորելու ու գնահատելու մէջ է, վերարժեւորում մը՝ որ գիտական ուսումնասիրութիւնն մը ըլլալուն կողքին, Հայուսական գարաւոր յարաբերութիւնները կշռութաւորող գործ մըն է:

Գիրքին ուշադիր ընթերցումը այն համոզման կը բերէ, թէ հայկական գաղթաշխարհը, որ առնուազն հազար տարուան պատմութիւն ունի, եւ սերունդներ ու շրջաններ կը հաշուէ, երբեք ալ ազգային արժէքներէ կտրուած վայր չէ եղած: Ընդհակառակը՝ այնտեղ ազգին պատմութիւնն ու աւանդութիւնը նուիրագործուած է. եւ՝ ամօր ալ - անցեալի նման - հայ գաղթաշխարհը հայ մշակոյթն ու պատմութիւնը կրնայ ապրեցնել: Այսպէս է, որ հայ գաղթավայրերու նուիրուած իւրաքանչյար հետազոտութիւն, կը կապէ մեզ անցեալին հետ, կը հարկաւորէ անգամ մը եւս անդրադառնալ հայու գիմադրական ուժին: Յետադարձ ակնարկի այս պահանջը անհրաժեշտ է բոլոր առումներով, գիտականութեան եւ պատմագիտութեան դիրքերէ: Ան կը մղէ պատմական ու քննական վերլուծումի եւ անցեալի հնարաւոր ճանաչողութեան: Վերջապէս, պատմագիտական երկասիրութիւն մը ամէն բանէ առաջ արժանի է ուշադրութեան, երբ պրավուումի, փնտուուքի երկար աշխատանքէ ետք, կը յաջողի մեջի առաջարկել պատմութենէն դասեր քաղելու տեսութիւն մը: Ահա՛, այս արժեչափերով փորձեցինք մօտենալ գրախօսուուղ հատորին:

Այս հատորը յաւագոյն առիթն է մեր ուշադրութիւնը անգամ մը եւս սեւեռելու ուսական զոյլ մայրաքաղաքներուն՝ Մոսկվայի Եւ Պետերբուրգի Հայ-

կական գաղութներուն վրայ, վերարժեւորելու անոնց նշանակալի դերը հայ ժողովուրդի հասարակական, քաղաքական, մշակութային կեանքէն ներս, փորձելու վեր առնել այն ամէնը որ պիտի ծառայէ պատմական իրադարձութիւններով հարուստ ժամանակաշրջանի մը համապարփակ մեկնարանութեան:

Մոսկուայի եւ Պետերբուրդի հայկական համայնքներու պատմութիւնը, մինչեւ օրս առանձնակիորէն ու հանգամանալից չէ ուսումնասիրուած։ Այո՛, սպասուած եւ փոքր ինչ յազաղած գործ մըն է Ռուսիոյ կեղրոնական գաղութներուն նուիրուած՝ իր ընդգրկումով եւ մշակուածութեամբ բացառիկ այս հատորը, նկատի առնելով նիւթին տարողութիւնն ու մանաւանդ համահայկական նշանակութիւնը։ Բարխուղարեանի հեղինակած քանի մը առումներով եղակի այս հատորը եկած է բատ արժանուոյն համայրելու ոռւսահայ այլ գաղութներու նուիրուած աշխատութիւններ, որոնք ծանրակշիռ տեղ զբաղեցուցած են այս դաշտին մէջ։

Հատորին ընթերցումէն ետք այն տպաւորութիւնը կ'ունենանք, որ կարծէք մէկ շունչով գրուած է ան։ Ընթերցողին մատուցուած է գիտական կուռ եւ համապարփակ աշխատանք մը, ուր ի սպառ կը բացակային ենթադրութիւններն ու աւելորդաբանութիւնները։ Ասիկա անկասկած, աշխատութեան կարեւոր եւ ուսանելի յատկանիշներէն է։ Գիրքը գրուած է գիտական սեղմ եւ հատու ոճով, ուր առինքնողը խօսքին կենսունակ ջիղն է։ Ակնյայտ են հեղինակին կարեւոր անկարեւորէն զատելու հմտութիւնը, նիւթին թափանցելու, փաստերն ու տեղեկութիւնները ժամանակի եւ տարածութեան մէջ տեղաւորելու կարողութիւնը, դէմքերն ու դէպքերը իրար միաձուլելու փորձը, նաև անցեալը ու ներկան իրարու մօտեցնելու միտումը։

Բազմապիսի ու բազմաքնոյթ աղբիւրներու, հայերէն եւ ոռւսերէն արխիւային քիչ-յայտնի կամ նոր շրջանառութեան մէջ դրուած վաւերագրերու, մամուլի եւ գրականութեան մէջ առկայ նիւթերու հիման վրայ<sup>2</sup>, հեղինակը պատմաքննական վերլուծութեան ենթարկած է հայ ժողովուրդի համար ճակատագրական՝ Ժ. դարու կէս-ի. դարու սկիզբի ոռւսական զոյտ մայրաքաղաքներուն հայ համայնքներուն աւելի քան 150ամեայ հասարակական-քաղաքական, ընկերային, տնտեսական եւ մշակութային կեանքի բազմաշերտ պատմութիւնը, ուր գերիվերը՝ գիտական առարկայականութիւնն ու անաշառութիւնն է։ Հեղինակը նիւթերու եւ փաստերու առատութիւնը զուգորդելով այլ ուսումնասիրողներու փաստարկներուն հետ, իր կողմէ կատարուած հերքումներով ու հաստատումներով, կրցած է զերծ մնալ աւանդական մտածողութեան ընդունուած կարծրատիպերէն, միեւնոյն ատեն տուրք չուալով պատմութիւնը վերարժեւորելու ներկայիս ընդհանրացած՝ անցեալէն մնացած ամէն ինչ ժխտելու եւ հերքելու ծայրայեղութեան, մնալով միշտ առարկայական, յանուն գիտութեան, յանուն ճշմարտութեան ու վաւերականի։ Ինչ որ ընթերցողը կը գրաւէ առաւել չափով ու առաւել շատ՝ պատմական եղելութիւններու անստգիւտ մեկնարանութիւնն է, որ նպատակ ունի պատմական ճշմարտութիւնը առարկայականորէն ի յայտ բերել։

Հատորին մէջ երկու գաղութներ կան, մէկը միւսէն տարբեր ու առանձնայառեւէ։ Խերաքանչիւրը կրնար առանձին ուսումնասիրութեան նիւթ դառնալսակայն հեղինակը միացուցած է զանոնք, ընդելուզած իրարու։ Միանգամայն ճիշդ մօտեցում մը, որ ինքզինք կ'արդարացնէ ու կը պարտադրէ գիրքին ամ-

բողջական ընթերցումէն ետք: Երկու գաղութները, տարրերութիւններ ունենալով հանդերձ, զիրար ո՛չ միայն կ'ամբողջացնեն, այլև նոյնն են: Հոս է որ ի յայտ կու գայ ուսումնասիրող գիտնականին հմտութիւնն ու նիւթը ընդգրկելու տաղանդը. վարպետորէն կատարուած այս ընդելուզումով ո՛չ միայն աւելի նոյսացած ու իմաստաւորուած է զոյտ գաղութներուն պատմութիւնը, այլև բացայալուած են մայրաքաղաքներուն մէջ հայերու միասնական ճգտումներն ու զանոնք միաւորող ազդակները:

Գիրքը կը բացուի հեղինակին «Երկու Խօսք» խիտ եւ ընդգրկուն ներածականով (էջ 3-9), ուր ակնյայտ է հայ գաղթօճախներու մասնագէտ պատմաբանին նիւթը ընդհանրացումներով մատուցելու մտասեւեռումը: Ամբողջ հատորին երկայնքին հեղինակը մերժընդմերթ կ'անդրադառնայ հայ գաղթավայրերու պատմութեան այլազան երեսակներուն եւ համարժէք մատնանշումներ կը կատարէ, ուսանելի՝ յատկապէս գաղութներու պատմութեամբ զբաղողներու համար: Ուշադրութեան արժանի են հեղինակին մեկնարանութիւնները ընդհանրապէս «օպարութ» կամ «օպարօճախ» հասկացութիւններուն վերաբերեալ յստակ կերպով կը տրուի այս եզրերուն պատմագիտութեան մէջ ընդունուած սահմանումը՝ «օտար երկրներուն հաստատուած որեւէ ժողովուրդի այն զանգուածը, որը նոր միջավայրում ապրում է համախումք, համայնքային կեանքով եւ պահպանում նայրենի լիզուն, դաւանանքը, ազգային սովորութիւնները կամ այդ յատկամիջների մի մասը: Ուրիշ խօսրով, երբ այդ զանգուածը օտար միջավայրում պահպանում է ազգային նկարագիրը եւ իր յատկամիջներով ու համապարփակ կեանքով առանձնանում իրեն ընդունող, հիւրընկալ ժողովուրդից» (էջ 40): Նոյն եղանակով Բարխուդարեան, իր մուտքի խօսքին մէջ կու տայ բանալի պարզաբանումներ օտար երկիրներու մէջ գաղթավայրերու յառաջացման եւ կազմաւորման դրոյթներուն, անոնց առանձնայատկութիւններուն ու օրինաչափութիւններուն մասին:

Աշխատութիւնը բաղկացած է չորս գլխաւոր բաժիններէ եւ 12 ենթաբաժիններէ, նաեւ եղրակացութեան եւ յաւելուածի մասերէ: Առաջին բաժինը՝ «Հայկական Գաղութներու Առաջացումը Մոսկուայում Եւ Պետերբուրգում» (էջ 11-64), խորագրեալ, արժէքաւոր տեղեկութիւններ կը պարունակէ Մոսկուայի հետ հայերու պատմական առնչութիւններուն մասին: Տակաւին ԺԱ.-ԺԲ. դարերէն գլխաւորաբար վաճառականական կապերու վրայ հիմնուած հայ-ռուսական յարաբերութիւնները առաւել կ'աշխուժանան ԺԵ. դարու երկրորդ կէսէն սկսեալ՝ մոսկովիան մեծ իշխանութեան կազմաւորման եւ անոր վերելքին հետ: ԺԵ.-ԺԶ. դարերուն, առեւտրա-արդիւնաբերական կարեւոր կեղրոն դարձած աշխարհի շատ երկիրներու հետ յարաբերող Մոսկուան սկսած էր դէպի իրեն դրաւել նաեւ հայ վաճառականներ:

Փաստաշատ ու պատմական նիւթի տեսակէտէն յագեցած այս բաժինը խորքին մէջ հայ վաճառականութեան պատմութեան յամեցող էջ մըն է, ուր կը տողանցնեն Արեւելքի ու Արեւմուտքի միջնեւ առեւտուր իրականացնող հայ վաճառականները: Հեղինակը վերլուծութեան ենթարկելով հայ-ռուսական առեւտրական եւ տնտեսական յարաբերութիւններու պատմութեան քիչ-յայտնի փաստեր, կ'արժեւորէ հայ առեւտրականներուն կարեւոր դերն ու դիրքը այդ ասպարէզին մէջ: Յատկանշական է, որ ռուսական արքունիքը ի սկզբանէ արտօնեալ պայմաններ ստեղծած էր միջազգային առեւտուրի մէջ մեծ հեղինա-

կութիւն վայելող Հայ վաճառականներու Համար, իսկ 1687ին անոնց տուած էր յարական շնորհագիր, որ իրաւունք կու տար նուազագոյն տուրքով առեւտուր իրականացնել Եւրոպայի եւ Ասիոյ երկիրներու միջեւ: Այս էջերը ուշագրաւ մանրամասնութիւններ կը հաղորդեն Ռուսիոյ արքունիքին հետ Հայ վաճառականներուն մշակած յարաբերութիւններուն եւ միջազգային տարանցիկ առեւտուրի մէջ անոնց վայելած առանձնաշնորհումներուն մասին: Ռուսական պետութիւնը շահագրգոռուած էր Եւրոպական երկիրներու հետ յարաբերող Հայ վաճառականներուն Ռուսաստանի վրայով առեւտուրի իրականացմամբ:

Հայուսական յարաբերութիւնները, յատկապէս քաղաքական առումով, առաւել կ'աշխուժանան Պետրոս Մեծի ժամանակ (1689-1725)՝ Ռուսիոյ դէպի Արեւելք ծաւալումին եւ քաղաքական տեղաշարժերուն առընթեր: Հեղինակը կանգ կ'առնէ Ժ. դարասկիզբի Հայ ազատագրական շարժման ռահմիրայ Խորակէ Օրիի՝ Մոսկուա այցելութեան եւ Պետրոս Ա.ի ու ռուսական պետութեան բարձրաստիճան գործիչներուն հետ բանակցութիւններուն վրայ Քաղաքական բովանդակութեամբ այս քայլերուն կը յաջորդէ 1711ին հրապարկուած ծերակոյտի հրամանագիրը՝ Հայերու հանդէպ ուշադիր ըլլալու եւ Ռուսիոյ մէջ անոնց բնակութիւննը դիւրացնելու վերաբերեալ:

Հայուսական յարաբերութիւնները նոր իմաստ եւ բովանդակութիւն կը ստանան Ժ. դարու երկրորդ կէսէն՝ միջազգային քաղաքական մեծ փոփոխութիւններու եւ Ռուսիոյ հօգորացման ու միջազգային ասպարէզի վրայ անոր գերի բարձրացմամբ: Անդրկովկասի ժողովուրդները, մասնաւորաբար՝ Հայերը, իրենց Հայեացքը Ռուսիոյ ուղղելով, ազատազրութեան մեծ յոյսեր կը փայփայէին: Պատմա-քաղաքական այս տեղաշարժերը նոր հորիզոններ կը բանային նախ եւ առաջ Հայ վաճառականներուն եւ մեծ դրամատէրերուն առջեւ՝ առեւտուրի Համար նպաստաւոր պայմաններ ունեցող Մոսկուայի մէջ խարսխուելու: Ասիկա պիտի կանխորշէր Հայ տարրին գոյառումն ու Հայ Համայնքի ստուարացումը ուստական մայրաքաղաքին մէջ: Եւ ինչպէս բնորոշ է Հայկական գրեթէ բոլոր գաղթավայրերուն, Հայ վաճառականները իրենք ուղղորդող դեր կը կատարեն ինչպէս ըուն Հայաստանէն, այնպէս ալ Հայկական տարրեր գաղթավայրերէ Հայ արհեստաւորական եւ աշխատաւորական խաւերու դէպի Մոսկուա կողմնորոշումին մէջ:

Շուտով Ռուսիոյ առեւտրա-անտեսական հրապարակին վրայ բարձր գիրքեր գրաւած Հայեր կը ձեռնարկեն Համայնքը կազմակերպելու գործին, ստանձնելով Հոգեւոր, կրթական եւ Հասարակական կեանքի ղեկավարումը, եկեղեցիներ կառուցանելով, կրթօճախներ հիմնելով, ապահովելով օտար երկնակամարի տակ Հայ Համայնքի գոյաւորումը:

Հայուսական յարաբերութիւնները առաւել լայնօրէն ներկայացուած են Պետերբուրգի Հայկական գաղութի լողանակներէ ներս: Այստեղ առանձնակի ուշադրութեան արժանացած են երկու կարեւոր հիմնահարցեր. Ա.՝ եկեղեցին դերը՝ իրեւ Հայրենի Հողէն հեռու, օտար միջավայրի մէջ ապրող Հայութեան գոյութեան եւ ազգային ինքնութեան պահպանման գորաւոր կոռւան. եւ Բ.՝ Հայ Համայնքներու մնայուն կապը բնօրրանի ու Հայկական բնակավայրերու հետ:

1712ին Ռուսիոյ մայրաքաղաք դարձած Պետերբուրգը ինչպէս եւ սպասելի էր, հիմնադրութեան առաջին տարիներէն կը յայտնուի Հայ վաճառականներու

տեսադաշտին վրայ Պետրոս Մեծին չնորհած արտօնութիւններն ու քաղաքին մէջ հաստատուած գիտական, ուսումնական, առեւտրա-արդիւնաբերական հաստատութիւններուն ընձեռած լայն հնարաւորութիւնները դէպի իրենց կը դրաւեն ո՛չ միայն Հայ վաճառականները, այլեւ արհեստաւորներն ու տարբեր մասնագիտութեան տէր հայեր, որոնք կու դալին հայկական ամենատարբեր բնակավայրերէ: Նոր մայրաքաղաքի բարենպաստ այս միջավայրին մէջ կը կազմաւորուի Պետերուրդի հայկական համայնքը: Հոս կը հաստատուին առեւտրա-արդիւնաբերական ասպարէզներու մէջ նշանաւոր գործատէրեր՝ Պետրոս Շիրվանովը, իւան Իզմայլիովը, Արտեմ Շերիմանը, Բոգդան Հախվերտովը եւ այլ մեծատուն հայեր: 1758ին Մոսկուային Պետերուրդ կը տեղափոխուի ու իր գրասենեակը կը հիմնէ Լազարեան տոհմին ամենանշանաւոր ներկայացուցիչը՝ աւագ եղբայր Յովհաննէս Լազարեանը:

Ի դէպ, որ աշխատութեան մէջ լայն տեղ տրուած է Լազարեան գերդաստանին՝ ոչ-պատահականօրէն: Արդարեւ, գաղութին բոլոր իրագործումները ուղղակիօրէն կ'առնչուին Լազարեաններուն: Հեղինակը բարձր գնահատելով Լազարեաններուն ազգանուէր ծառայութիւնները համայնքային եւ համահայկական շրջանակներէ ներս, ընդարձակօրէն կը ներկայացնէ Հայ ժողովուրդի պատմութեան մէջ բացառիկ դեր կատարած համբաւաւոր Լազարեան ընտանիքը, որ ստանձնած էր ժամանակի հայ հասարակական, քաղաքական, կրթական բոլոր հիմնախնդիրներուն հետապնդումը, այդ առաքելութիւնը կատարելով ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական պայմաններուն եւ միջավայրի բոլոր հանդամանքներուն խոր վերլուծութեամբ եւ դիւանագիտական ճկունութեամբ: Ասոր վկայութիւններուն կը հանդիպինք հատորի ամբողջ երկայնքին: Սիսակած չենք ըլլար, եթէ ըստնք, որ հակառակ կենսագիրներու, առանձին հեղինակներու կողմէ այս ընտանիքին ընծայուած ուշադրութեան, Լազարեան տոհմութեակաւին համապարփակ հանցուած չէ Հայ ժողովուրդին կողմէ: Յարդ յաւուր պատշաճի չէ գնահատուած Լազարեան ընտանիքին նշանակալի դերը հայ կեանքէն ներս: Թիրեւս նաև այդ է պատճառը, որ հեղինակը արժանին մատուցելու իր ճիպին մէջ, կը փորձէ նորովի գնահատել, եւ ընթերցողին փոխանցել ամբողջ դար մը հայոց երկնակամարին վրայ փայլատակող այս գերդաստանին պատմական առաքելութիւնն ու դերը հայ ժողովուրդի կեանքին մէջ: Բարիուրդարեան, արժանին մատուցելով հանդերձ, որոշ վերապահութեամբ մօտեցած է կարդ մը հեղինակներու այն տեսակէտերուն, որոնք «ցարապաշտութեան» մեղադրանքը բարդած են այս ընտանիքին վրայ, համարելով որ Լազարեաններու շահերը սերտօրէն առնչուած էին ցարական իշխանութեան իշխող խաւերուն: Հեղինակը համոզիլ փաստերով յաջողած է հիմնաւորել եւ հրաշալիօրէն ներկայացնել Լազարեաններու ազգային ուղղուածութիւնը, հարազատ ժողովուրդին շահերուն ծառայելու ամբողջական նուիրումը:

Օգտագործելով իր հեղինակութիւնն ու ազդեցութիւնը, Յովհաննէս Լազարեան քանի մը համախոններու հետ կը դիմէ կառավարութեան՝ Մոսկուայի եւ Պետերուրդի մէջ եկեղեցիներ կառուցելու արտօնութեան խնդրանքով<sup>3</sup>: Յ. Լազարեանի անմիջական ջանքերով եւ հովանաւորութեամբ, 1770ականներուն Մոսկուայի Ստոլոպովի նրբանցքին շրջակալքը, կը կառուցուի հայկական առաջին՝ Ս. Խաչ եկեղեցին, այնուհետեւ Վազանկովեան գերեզմանատան մէջ՝ Ժ. դարու վերջինը կը կառուցուի Ս. Յարութիւն եկեղեցին (Մոսկուայի մէջ

ցարդ պահպանուած միակ հայկական եկեղեցին): Գրեթէ միաժամանակ, Պետքը բուրգի կեղրոնական նեւսկի պողոտալի յատկացուած հողամասին վրայ կը կառուցուի հայկական Ս. Կատարինէ եկեղեցին, իսկ 1791ին քաղաքի հայկական գերեզմանատան մէջ կը կառուցուի Ս. Յարութիւն եկեղեցին<sup>5</sup>: Աւելին, Յ. Լազարեան, յետագային նաեւ գերդաստանի յաջորդ սերունդներու ներկայացուցիչները, մշտապէս հետամուտ էին մայրաքաղաքներու հայկական եկեղեցիներու գործունէութեան, ներքին կարգ ու կանոնին, տնտեսական կառավարման: Հատորին ամփոփի խօսքին մէջ Բարիսուդարեան կը հաստատէ վերը ըսուածները: «Նա խորապէս զիտակցում էր պետականութիւնը կորցրած, տարրեր երկրներում ծուարած ժողովրդի կեանքում եկեղեցու նշանակութիւնը՝ որպէս ազգի միաւորող, նրա ինքնութիւնը յատկանշող կազմակերպութեան: Սեփական միջոցներով նա կառուցեց եկեղեցիներ, յատկացրեց համապատասխան միջոցներ, որպէսզի նրանք դառնան հայ համայնքների ինքավարութիւնը մարմնաւորող հաստատութիւններ» (էջ 335-336):

Եիրաւի, ուուսական զոյլ մայրաքաղաքներուն հայ համայնքներու պատմութիւնը կարելի չէ պատկերացնել նոր Զուղա հայաքաղաքէն սերող բարգաւած այս գերդաստանէն անջատ: Օտար միջավայրի մէջ, երկրին ամենաբարձր՝ իշխանական աստիճաններուն մօտ կանգնած Լազարեանները, կրցած են ո՛չ միայն հաւատարիմ մնալ իրենց մայրենի լեզուին, զիրենք ծնող ժողովուրդին, իրենց կրօնքին ու դաւանանքին, այլև իրենց անձնական օրինակով, կեանքով ու գործով կրցած են համայնքին հայկական դիմագիծը ապահովել:

Ռուսիոյ մայրաքաղաքներուն հայկական գաղութները ձեւաւորուեցան պատմական այնպիսի ժամանակաշրջանի մը, երբ ծանր ու մռայլ էր պատկերը հայ ժողովուրդի երկու հատուածներուն համար ալ պարսկա-թրքական զոյլ տիրապետութիւնները, մեծ վիճ մը բացած էին հայ ժողովուրդի արեւելեան եւ արեւմտեան հատուածներուն միջեւ, եւ անորոշութիւնն ու ցեղին գոյատեւման վտանգը կիտուած էին հայոց երկնակամարին վրայ: Ռուսահայ համայնքները անտարբեր չէին այս ամէնուն նկատմամբ, հետամուտ էին թէ ինչ կը կատարուէր հայրենիքի մէջ եւ իրենց շուրջը՝ Ռուսաստան, ուր կը թեւածէր Եւրոպայէն թափանցած լուսաւորութեան, գիտութեան ու յառաջդիմութեան ոգին:

Նոյն այդ ժամանակ ե՛ւ արեւմտահայ ե՛ւ արեւելահայ իրականութեան մէջ կը նշմարուէր կրթական, մշակութային նոր վերածնունդ մը, դանդաղօրէն կը հասուննար լուսաւորական շարժումը: Հայկական գաղթավայրերու մէջ փթթող հայ մտաւորականութիւնը կը փորձէր հայրենի ժողովուրդը հաղորդակից դարձնել կրթութեան ու մշակոյթի լոյսին: Միաժամանակ, ռուսահայ իրականութեան մէջ եւս տեղի կ'ունենային չափազանց կարեւոր իրադարձութիւններ, որոնց նպատակը մէկն է՛ փորձել ուղիներ գտնել ազգին վիճակը բարեփոխելու համար: Այս բոլորին տրամարանութիւնը կը յանգէր մէկ կէտի՝ նպաստել ժողովուրդին մէջ կրթութեան, լուսաւորութեան տարածման: Հեղինակը լայն պարագիծով մը մօտեցած է ժամանակաշրջանը յուզող բոլոր կենսական խնդիրներուն, որոնք ուղղակիորէն կ'առնչուին հայութական յարաբերութիւններուն, եւ յատկապէս Մոսկուայի ու Պետերբուրգի հայագաղութներուն:

Այս իրավիճակին մէջ պատմութեան թատերաբեմ իջան Ռուսիոյ զոյլ մայրաքաղաքներու թէեւ փոքրաթիւ, բայց խիստ կենսունակ ու բարգաւած հայ-

կական գաղութիները: Հայ համայնքներու ներկայացուցիչները սերտ կապեր կը պահպանէին հայրենիքին հետ: Անոնք հայրենիքի ու հայութեան գոյութեան երաշխիքները կը տեսնէին երկու իրարմէ անջատ, բայց իրարու սերտօրէն կապուած շարժումներու մէջ՝ ա. քաղաքական-ազատագրական շարժում, բ. հոգեւոր-մշակութային վերելք: Խորապէս գիտակցելով այս երկուքին կենսական նշանակութիւնն ու կարեւորութիւնը, մայրաքաղաքներու հայ հասարակութեան յառաջաւոր ներկայացուցիչները միջնորդ դառնալով Ռուսիոյ ու հայկական շրջանակներու միջեւ, ստանձնեցին հայրենիքի քաղաքական ազատութեան եւ լուսաւորութեան շարժումները միացնելու գերը, եւ իրենց կարողութիւններն ու ջանքերը ի սպաս դրին ապահովելու հայ ժողովուրդի ֆիզիքական գոյութիւնն ու հոգենմտաւոր յառաջրնեացը:

Պատմական ուշագրաւ դրուազներով հարուստ այս էջերը դուրս կ'ելլեն գաղութի սահմաններէն, ստանալով համահայկական նշանակութիւն. այդ իմաստով, հատորը իր ամբողջութեան մէջ կ'արձագանցէ ժամանակաշրջանի համազգային խնդիրներուն:

Հատորին երկրորդ բաժինով հայ-ռուսական յարաբերութիւններու ընդհանուր համայնապատկերին վրայ կը ներկայացուի՝ «Մայրաքաղաքների Հայ Համայնքների Ներքին Կեանքը» (էջ 65-115): Հեղինակը լաւապէս կրցած է փոխանցել հայրենի հոդէն կտրուած, օտար երկինքի տակ ապրող հայ մարդուն դիմագրաւած դժուարութիւններն ու տագնապները, ազդային իր գոյութիւնն ու էութիւնը պահպանելու պայքարի ճիգը: Այս պայքարը կ'ընթանայ երեք ուղղութիւններով. ա. իր ապրած միջավայրին հետ յարաբերութեան ու գործակցութեան ուղիներ գտնել, բ. հիւրընկալ երկրին հարկեցուցիլ հանգամանքներու մէջ, կենսահաստատ պայմաններ ստեղծել ազգային ինքնութիւնը պահպանելու, գ. հայրենիքին հետ կապը չկտրել ու անոր խնդիրներուն ծառայել: Կայ նաև անդրադարձ կապը, որուն բանաձեւումը տուած է հեղինակը. «Աշխարհի շատ ժողովուրդներ իրենց երկրներում հանգուան զուած հայ զանգուածների միջոցով են ծանօթացել, զաղափար կազմել հայերի ու Հայաստանի մասին» (էջ 163):

Այս բաժինը սերտ աղերսներ ունի նաեւ մեր այսօրին հետ: Բարխուղարեան կրցած է Մոսկուայի եւ Պետերբուրդի անցեալի փորձն ու այսօրը հրաշալիօրէն առնչել իրարու եւ նորովի իմաստաւորել հայկական գաղթօճախներու տեղն ու դերը հայ ժողովուրդի կեանքին մէջ: Ասիկա կրնայ նաեւ ուղեգիծ ըլլալ յետ-անկախութեան շրջանին նորանոր համալրումներ ստացած կամ նոր կազմաւորուող հայկական համայնքներուն: Այս մօտեցումը նոր փորձառութիւն մը կը բերէ հայ գաղութիներու պատմութեան ուսումնասիրման:

Լայն եւ ընդգրկուն է գաղութիներու ներքին կեանքը ներկայացնող այս բաժինը, որուն առանցքը կը կազմէ գաղութին ներքին կառավարումը եւ համայնքին տնօրինումը արդիւնաւոր կերպով իրականացնող Եկեղեցական Խորհուրդը, որ ընթերցողին կը մատուցուի գիտնականի խորագնին մեկնաբանութեամբ: Մանրամասն անդրադառնալով համայնքային, եկեղեցական այս կառոյցին, հեղինակը կը ներկայացնէ անոր ստեղծման պարագաները, նպատակները, կ'արժեւորէ անոր խաղացած գերը, ընդգծելով յատկապէս անոր համահայկական նշանակութիւնը: Կ'արժէ ծանօթանալ բազմարդիւն ու կենսունակ

այս մարմինի գործունէութեան, զոր առանց երկմտելու կարելի է դասել Համահայկան կազմակերպութիւններու շարքին:

Մոսկուայի եւ Պետերբուրգի Հայկական Համայնքները, ինչպէս ամէնուր, Համախմբուած էին Եկեղեցիներու շուրջ եւ կը զեկավարուէին Եկեղեցիներուն առլնթեր հոգաբարձութիւններու կողմէ: Ակզրնապէս, մայրաքաղաքներու Եկեղեցիներէն իւրաքանչիւրը ունէր իր ինքնուրոյն խորհուրդը, սակայն, յետագային Եկեղեցական կալուածներու, Եկամուտներու, ծախսերու ամբողջ գործունէութիւնը բարեկարգելու եւ կանոնաւոր հիմներու վրայ Հաստատելու նպատակով, երկու Համայնքներու Եկեղեցիներուն կառավարումը կը միաւորուի մէկ հոգաբարձութեամբ: Զոյգ Համայնքները միաւորող այս խորհուրդը, ըստ էութեան աշխարհիկ մարմին էր, Հայ Հասարակութեան կողմէ ընտրուած աշխարհիկ հոգաբարձուներով, որոնք անարգել կը գործէին Եկեղեցւոյ հովանիքն ներքեւ: Ըստ Հաստատուած կանոնակարգի, մարմինն կառավարումը երկար ժամանակ կ'իրականացնէին Լազարեան ընտանիքի անդամները: Հեղինակը կրցած է ամբողջական պատկերը ուրուագել ներքին կազմակերպութեան, Համայնքային ու Համահայկական ինդիրներուն շուրջ միասնական կամքի դրսեւորման, յատուկ քննարկման առարկայ դարձուցած է Եկեղեցական Խորհուրդին Հայրենի եւ Հայաբնակ կեղրոններու մէջ ծաւալած ազգօգուտ գործունէութիւնը:

Զոյգ Համայնքները ներկայացնող այս մարմինը մէկ կողմէ իր հոգածութիւնն ու հովանաւորութիւնը կը տարածէր մայրաքաղաքներուն Եկեղեցական, կրթական, ընկերային կեանքի զանազան ոլորտներուն վրայ, միւս կողմէ ամէն կերպ կը փորձէր արձագանգել Հայրենիքի եւ Հարազատ ժողովուրդի կարիքներուն:

Յատկանշական է, որ ի տարբերութիւն այլ գաղութներու, Մոսկուայի եւ Պետերբուրգի Հայերը միաւորող ազգային միակ կառուցը եղած է Հայոց Եկեղեցին եւ անոր միաւորումը Հանդիսացող Եկեղեցական Խորհուրդը: Ինչպէս կը նկատէ Բարիխուղարեան, զոյգ մայրաքաղաքներու մէջ բարեգործական ընկերութիւններ չստեղծուեցան, քանի որ այդ դերը ամբողջութեամբ ստանձնած էր Եկեղեցական Խորհուրդը: Հեղինակին իսկ Հաւաստմամբ, ան առանձինն աւելի մեծածաւալ գործունէութիւն եւ բարեգործական ծրագիրներ կ'իրականացնէր քան այլեւայլ ընկերութիւններ:

Լազարեան ընտանիքին իշխանական նուիրաբերումներուն շնորհիւ (գրամագլուխ, շէնքեր, կալուածներ) Հաստատուն հիմերու վրայ ստեղծուած այս մարմինը, օժտուած էր նիւթական լայն Հնարաւորութիւններով, Հնտեւարար ի զօրու էր մեծածախս ծրագիրներ իրականացնել: Ան մշտապէս վայելած է զոյգ Համայնքներուն, յատկապէս Պետերբուրգի մեծահարուստ Հայերուն նիւթական եւ բարոյական նեցուկը:

Հայութեան գրեթէ բոլոր կենսական Հարցերը իրենց անդրադարձը գտած են Եկեղեցական Խորհուրդի գործունէութեան մէջ: անդրադարձներ, որոնք լոյս կը սփռեն ժամանակի Համազգային մտահոգութեան ինդիրներու վրայ Հետազօտելի եւ շահեկան նիւթեր կան յատկապէս Հայկական գաւառներու մէջ Մոսկուայի եւ Պետերբուրգի Հայ Համայնքներուն ազգանուէր գործունէութեան վերաբերեալ:

բոլոր փաստերը կը վկայեն, որ յատկապէս ժթ. դարավերջին եւ ի. դարասկզբին մայրաքաղաքներու հայկական գաղութները, ծանրակշիռ ներդրում ունեցած են հայրենքին ու հարազատ ժողովուրդին օգնութեան գործին մէջ՝ եւ արեւելահայ եւ արեւմտահայ առումով։ Այս ծիրէն ներս նշանակալի տեղ կը զբաղեցնեն կրթական ծրագրները։ Բնական է որ ռուսական քաղաքակիրթ միջավայրի մէջ ձեւաւորուած հայ համայնքները եւ անոնց ականաւոր ներկայացուցիչները կարեւորէին տղիտութեան մէջ խարխափող հայկական գաւառներու մէջ լուսաւորութեան տարածումն ու մանուկներու կրթութեան ու դաստիարակութեան միջոցներու ապահովումը, նպաստներ յատկացնելով հայկական ամենաստարբեր բնակավայրերու զպրոցներուն, որրանոցներուն, օժանդակելով աղքատ աշակերտներուն, ուսանողներուն։ Հեղինակին հաւաստմամբ առաւել ծաւարուն եւ ընդգրկուն էին Պետերբուրգի հայոց օժանդակութիւնները։ Խորհուրդին կողմէ կրթական գործին օժանդակութիւնները կ'իրականացուէին զանազան եղանակներով՝ դպրոցներ բանալու, դպրոցական շէնքեր վերանորոգելու, ուսուցիչներ ապահովելու, դասագիրքեր հրատարակելու եւ այլ միջոցներով։ Այստեղ տողանցող տեղանուններուն պարզ թուարկումն իսկ բաւարար պիտի ըլլայ գաղափար կազմելու կրթանուէք գործունէկութեան շրջադիմին մասին՝ Շարուր-Դարալագեազ, Նոր Զուղա, Թիֆլիս, Ախալքալաք, Գանձակ, Շուշի, Կարս, Սուրմալու, Իգդիր, Վան, Էրզրում, Մուշ, Բիթլիս...։ Հայկական կեղրուններու օժանդակութիւնները մեծ մասամբ կ'իրականանային Ակհմէհածինի կաթողիկոսութեան եւ կ'Պոլսոյ Պատրիարքութեան միջոցով։

Գիրքին ուշադիր ընթերցումը ցոյց կու տայ, որ հեղինակը շատ անգամ չէ բաւարարուած փաստերը շարադրելով. փորձած է պատմութեան հետ կապ ունեցող այլեւայլ փաստերու ընդհանրութեան մէջ արծարծել հարցերը, ի հարկի անդրադարձներ կատարելով ժամանակաշրջանի հայ կեանքը յուզող խնդիրներուն։

Ֆարխուդարեան համոզիչ փաստերով հիմնաւորած է, որ մայրաքաղաքներուն հայկական գաղութները ներհամայնքային հարցերէ աւելի զբաղած են համազգային խնդիրներով, նիւթապէս եւ բարոյապէս օժանդակելով հայրենի բնակավայրերու մէջ ծանր պայմաններու մատնուած հայ բնակչութեան։ Բագմաթիւ են բոլոր կողմերու եւ ուղղութիւններու վրայ աղէտներու, սովի, երկրաշարժի, ջրհեղեղի եւ այլ պատճառներով ծանր վիճակի մէջ յայտնուած ազգակիցներուն օժանդակելու նախաձեռնութիւնները։ Այդ է պատճառը, որ աշխատութեան գրեթէ բոլոր բաժիններուն մէջ անդրադարձներ կան Եկեղեցական Խորհուրդի գործունէկութեան։

Իրաւամբ, զարմանք եւ հիացում կ'ապրինք այս էջերուն մտերմութեան մէջ։ Ռուսիոյ զոյգ մայրաքաղաքներուն համահայկական ձգտումներուն, հայրենի հողին ու ժողովուրդին նուիրումին մարմնաւորումը հանդիսացող այս դրուազները, մեզ կը մղեն նորովի գնահատելու Մոսկուայի եւ Պետերբուրգի հայկական դադութներուն լիրաւի պատմական դերը, այնպիսի ժամանակաշրջանի մը, երբ ամէն կողմէ գոյ էին դռները հայութեան համար։

Եկեղեցական այս խորհուրդին մասին կարելի էր դեռ երկար խօսիլ, հասնելու համար այսօրուան, ու այսօր այնքան պակսող նման կենաւունակ եւ իրենց կոչումին ծառայող կառուցներու անհրաժեշտութեան։ Բաւարարուինք աւելցնել, որ Խորհուրդի կազմին մէջ աշխատած կամ անոր հետ համագործակցած

են մեծ թիւով յայտնի եւ հեղինակաւոր անձնաւորութիւններ, գիտնականներ, գրողներ, մտաւորական գործիչներ:

«Եկամուտներ Եւ Մախսեր» վերնագիրին տակ (Էջ 92-100) վիճակագրական հարուստ տուեալներով, աղիւսակներով - որոնց մեծ մասը գիտական շրջանառութեան կը գրուի առաջին անդամ - կը ներկայացուի համայնքին տնտեսական կեանքը, մանրամասն ցոյց կը տրուի, թէ ինչ աղրիւներէ կը գոյանային հասոյթները եւ թէ ինչ նպատակներու կը ծառայէին անոնք: Ի յայտ կու գայ, որ եկամուտներու առիւծի բաժինը կը գոյանար եկեղեցական կալուածներու եւ վարձու տրուած չէնքերու հասոյթներէն, ինչպէս նաև դրամագլուխներու տոկոսներէն: Շահեկանն ու հետաքրքրականն այստեղ հաշուեցոյցերու մէջ արտացոյւած ըոլոր այն յատկացումներն ու նուիրաբերումներն են, զորս տեղւոյն հայ համայնքը կատարած է հայրենիքի եւ հայրենակ վայրերու ծով կարիքներուն հասնելու համար: Պէտք է նշել, որ Պետերբուրգի հայ համայնքի անշարժ գոյքին արժէքը ժթ. գարավերջին կը կազմէր մօտ մէկ միլիոն ռուբլի, որ բաւական պատկառելի գումար էր, իսկ ի. դարու սկիզբը՝ կը հասնէր երկու միլիոնի:

Ամբողջ բաժին մը յատկացուած է Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ բնակչութեան թիւին (Էջ 101-115), ժողովրդագրական տեղաշարժերուն, զրագումներուն վերաբերեալ վիճակագրական-տեղեկատուական տուեալներուն: Բարիսուդարեան կարկինը լայն բանալով կը գծէ շրջանակը ռուսահայ զանազան գաղթօճախներու, ի մասնաւորի նոր Նախիջեւանի հայահոծ կեդրոններուն, որոնք Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ համայնքներուն հետ, թուական ընդհանուր պատկերը կու տան Ռուսիոյ հայ գաղթավայրերու հայ բնակչութեան: Հեղինակին մանրազնին քննութիւնը ցոյց կու տայ, որ դէպի ռուսական կեդրոններ հայերու տեղաշարժ գրեթէ չէ եղած. այդ պատճառով իւրաքանչիւր համայնքի թիւը գրեթէ 2500ը չէ անցած: Ի տարբերութիւն հայաշատ այլ կեդրոններու, դէպի ռուսական մայրաքաղաքներ գործաւոր-արհեստաւոր շրջանակներու ներհոսք չէ եղած, ասով կը բացատրուի նաև այն փաստը թէ ինչու այս համայնքները գրեթէ միշտ պահած են վաճառականական, դիւանակալական վերնախաւի իրենց կարգավիճակը:

Յընթաց, արժէքաւոր տեղեկութիւններ կը քաղենք մայրաքաղաքներուն մէջ հայ տարրին զրագումներուն վերաբերեալ թերուած փաստերը ցոյց կու տան, որ Մոսկուայի եւ Պետերբուրգի հայերը, հակառակ իրենց ոչ-մեծ թիւին, տիրապետող գիրքեր գրաւած էին մայրաքաղաքներուն առեւտրա-արդիւնաբերական ասպարէզներուն մէջ: Հայերու ձեռքը կը գտնուէր ոչ միայն մետաքսի տարանցիկ առեւտրուրը, այլեւ անոնք մենաշնորհային գիրքեր գրաւած էին մետաքսի արտադրութեան մէջ: Ռուսիոյ մայրաքաղաքներուն առեւտրա-արդիւնաբերական հրապարակին վրայ ազդեցիկ անուններու առաջին շարքին են Լազարեանները, որոնք առեւտրական կապեր հաստատած էին Պարսկաստանի եւ եւրոպական շարք մը երկիրներու հետ: Լազարեաններէն բացի Պետերբուրգի մէջ կը հանդիպինք վաճառականներ՝ Ցովհաննէս իզմայլովին, Արտեմի Շերիմանին, Լուկա Շիրվանովին, մետաքսագործական ձեռնարկատէրեր Արտեմի Մանուկյանին, Բոգդան Հախվերտովին, Պետրոս Շիրվանովին, իսախանով եղբայրներուն եւ այլոց: Հեղինակը փաստերու խորագնին քննութեամբ եւ ռուսական սկնութեան վարած տնտեսական քաղաքականութեան լրացին ներքոյ, կը

բացայալու, թէ որքան մեծ էր Ռուսիոյ առևտրա-արդիւնաբերական ասպարէզին եւ վարչամեքենային մէջ հայերու ներգրաւումը, եւ թէ ինչպիսի նշանակալի ներդրում ունեցած են անոնք իրենց ապաստանած երկրին տնտեսութեան եւ արդիւնաբերութեան մէջ:

Բացարիկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ «Քաղաքական Մաքառումների Քառուղիներում» խօսուն վերնագիրը կրող բաժինը (էջ 115-161), ուր հեղինակը հայութեական յարաբերութիւններու քննական խորքի վրայ կը ներկայացնէ հայ ազատագրական շարժման ակունքներուն մօտ կանգնած գոյգ համայնքներուն գործօն մասնակցութիւնը հայ ազգային-ազատագրական պայքարին: Եւ ինչպէս գիտել կու տայ հեղինակը՝ Ռուսիոյ երկու մայրաքաղաքներու հայկական համայնքներուն կազմաւորման հիմքը կը կազմեն հայութեական յարաբերութիւններու սերտացումն ու Հայաստանը Ռուսիոյ օգնութեամբ ազատագրելու ռուսական կողմնորոշումը (էջ 116):

Մուկոււայի եւ Պետերբուրգի հայ գործիչները, եթէ սկզբնական շրջանին հետամուտ էին Արեւելեան Հայաստանի ազատագրման խնդիրն, ապա՝ Արեւելեան Հայաստանի Ռուսաստանի կազմին մէջ մտնելէ ետք, անոնց ուշագրութիւնը կը սեւեռի Արեւելեան Հայաստանը թրքական լուծէն ազատագրելու, արեւելեան հայութեան վիճակը բարեկաւելու հարցերուն:

Այստեղ եւս առաջին դիրքերու վրայ էին Լազարեանները, որոնք իրենց հեղինակութիւնն ու կապերը օգտագործելով հող կը պատրաստէին, պայմաններ կը ստեղծէին Ռուսիոյ օգնութեամբ Հայաստանի ազատագրումին, այս դժուարին ու պատախանատու գործին մէջ ունենալով գաղափարակիր ուժերու նեցուկը:

Հայ եւ ոռւս քաղաքական կապերու վերաբերեալ փաստերը բացարձակ ըլլալով հանդերձ, յատակացումի կը կարօտին, զոր հեղինակը լիարժէքօրէն կրցած է ապահովել: Որքան ալ ծանօթ, սակայն հայ քաղաքական մտքի կողմնորոշման վերաբերեալ որոշ փաստարկներու յատակացումն ու վերլուծումը մեզի կը բերեն ժամանակաշրջանի ամբողջական պատկերը: Աւելորդ չէ նկատել, որ աշխատութեան մէջ ի սպառ կը բացակային քաղաքաբանական մեկնարանումները կամ հետագատողին քաղաքական դիրքորոշումները: Հեղինակը ինչպէս միշտ, գիտականութեան իր հունին մէջ է, յօդուտ պատմական ճշմարտութեան: Ան շրջանառութեան կը գնէ սակաւ յայտնի վաւերագրեր եւ փաստագրական նիւթեր, որոնք նոր լոյր կը սփռեն ոռւս-Հայկական քաղաքական յարաբերութիւններուն, յատկապէս այդ կապերու սերտացման մէջ նշանակալից դեր խաղցած: Հայ հոգեւոր եւ աշխարհիկ գործիչներուն վրայ: Այս բաժնին մէջ հեղինակը մասնաւորապէս կը բացայալու մայրաքաղաքներուն հայ համայնքներուն հիմնական դերը Հայ ազատագրական եւ Հայկական պետականութեան վերականգնման պայքարին մէջ:

Այստեղ առանձնակի ուշագրութեան կ'արժանանան երկու կարեւոր դէմքեր՝ Յ. Լազարեանն ու Ռուսահայ թիմի առաջնորդ Յովսէփ Արք Արդութեանը, որոնց գործադրած ջանքերուն շնորհիւ Ռուսաստանի օգնութեամբ Հայաստանի ազատագրման գաղափարը գործնական ձեւաչափեր կ'ընդունի: ԺԼ. դարու վերջերուն, Յ. Լազարեան ոռւս բարձրաստիճան շրջանակներու մէջ իր ազգեցութեան շնորհիւ, հանդիպումներ կը կազմակերպէ արքունի եւ պետական բարձրաստիճան գործիչներու հետ՝ առաջնորդելով Արդութեանը այդ հան-

դիպումներուն։ Զրոյցներն ու քննարկումները ընդհանրապէս Հայաստանի իրավիճակին ու անոր ազատագրութեան խնդիրներուն շուրջ էին։ Անոնք անձամբ կը ներկայանան նաեւ Եկատերինա Բ. կայսրուհին, որուն կը յանձնեն Հայաստանի ազատագրման խնդիրները արծարծող իրենց խնդրագիրը։ Հեղինակը արժանին կը մատուցէ հայ եկեղեցւոյ եւ հայ հոգեւորականութեան (Յովսէփ Արք. Արդութեան, Ներսէս Արք. Աշտարակեցի)՝ ազգային հիմնախնդիրներուն իրենց ցուցաբերած գործնական մասնակցութեան համար։

Ինչպէս հեղինակը կը նշմարէ՝ հայուսական յարաբերութիւններու սերտացման այդ շրջանին, Արեւմտայաստանը ազատագրելու եւ հայկական պետականութիւնը վերականգնելու խնդիրը այնքան իրական կը թուէր, որ ոռուսահայ առաջատար գործիչները ոուս բարձրաստիճան անձնաւորութիւններու հետ ծրագիրներ կը մշակէին եւ ոռուսական արքունիք կը ներկայացնէին վերականգնուելիք հայկական պետականութեան եւ Ռուսական կայսրութեան յարաբերութիւններուն նուիրուած նախագիծեր։ Եետագային նոյնպէս, յատկապէս ժթ. դարու հասարակական-քաղաքական փոփոխութիւններուն բերմամբ, տարբեր ձեւեր կ'ընդունին Մոսկուայի եւ Պետերբուրգի գաղութներու հայ բնակչութեան հայրենի երկրին ու հայութեան օգնելու եւ օժանդակելու ուղիներն ու եղանակները, սակայն ինչպէս կը նշէ հեղինակը՝ այդ ձգտումը միշտ կը մնայ անփոփոխ։

Ուշագրաւ մանրամասնութիւններ կը ներկայացուին նաեւ ոուս-թրքական պատերազմներու (1806-1812, 1828-1829), պալքանեան ու զմանակատի վրայ ոուսական զէնքի յաղթանակին գօրակցած կարգ մը հայ գործիչներու վերաբերեալ։

Բարխուդարեան մասնաւորապէս լուսարձակի տակ առած է հայկական պետականութիւնը վերականգնելու ոռուսահայ համայնքներու եւ առաջին հերթին մտաւորական մեծ ներուժ ունեցող զոյգ մայրաքաղաքներու նշանաւոր ներկայացուցիչներուն ծաւալած եռանդուն գործունէութիւնն ու այդ ծրագրի իրագործման ուղղուած ձեռնարկումները։ Հետաքրքրական է, որ Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նախօրէին, Պետերբուրգի խումբ մը հայրենասէր մտաւորականներ, արդէն իսկ Ռուսիոյ կազմին մէջ Հայաստանի իրաւաքաղաքական կարգավիճակը սահմանող նախագիծ պատրաստած էին։ Նախագիծին հեղինակը Խաչատուր Լազարեանն էր, որուն կազմութեան մասնակցած էին իշխան Կոստանդին Արդութեան-Երկայնարագուկը (Յովսէփ Արդութեանի թոռը) եւ նշանաւոր բանասէր Ալեքսանդր Խուղարաշեանը։ Արժեւորելով այս նախագիծին նշանակութիւնը, հեղինակը կանգ կառնէ անոր յառաջադրած հիմնական կէտերուն, մասնաւորաբար հայկական պետականութիւնը վերականգնելու կամ լայն ինքնափարութիւն ստեղծելու վերաբերեալ յօդուածներուն վրայ Հակառակ հայկական կողմին եւ յատկապէս Խ. Լազարեանի գործադրած ջանքերուն, նախագիծը ընդունելութիւն չի գտներ, սակայն ինչպէս կը մատնանշէ Բարխուդարեան, ան կարեւոր դեր խաղցած է հայկական առանձին վարչական միաւորի՝ Հայկական մարզի ստեղծումին մէջ (էջ 132)։

Նախընտրելի պիտի ըլլար անշուշտ, որ հեղինակը քայլ մը յառաջ անցնելով, անդրադառնար Ռուսիոյ քաղաքականութեան վերիվայրումներուն, ոռուսական քաղաքական վերնախաւի երկդիմի կեցուածքներուն եւ զայն պայմանաւորող քաղաքական շահերուն, փորձէր մանաւանդ թափանցել

Ռուսիոյ միջոցաւ Արեւմտահայաստանն ազատագրելու անկատար երազներէն ալ անդին, Հայաստանի սահմաններէն ռուսական բանակին անակնկալ նահանջիվերադարձի ճամբան բռնելու իրողութեան եւ Հայ իրականութեան մէջ ծայր առած համընդհանուր յուսախարութեան:

Իրուս-թրքական պատերազմին (1877-1878) ռուսերու վճռական յաղթանակը կը կրկին ազատագրական յօյսեր արթնցուց Հայկական շրջանակներու, ներառեալ Հայկական գաղթաշխարհի մէջ: Հայրենի ժողովուրդի պատմական ճակատագրին Հանդէպ մշտապէս նախանձախնդիր երկու մայրաքաղաքներուն Հայ Համայնքները անմիջականորէն կ'արձագանգէին արեւմտահայ իրականութեան մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն: Հեղինակը կը քննարկէ Հայկական Հարցին Հանդէպ եւրոպական տէրութիւններուն վարած քաղաքականութիւնը, ուր լայնօրէն կ'անդրադառնայ ռուսական մայրաքաղաքներուն Հայ Հասարակութեան, յատկապէս ուսանող երիտասարդութեան մէջ անոր յառաջացուցած արձագանգներուն: Այս առումով բաւական հետաքրքրութիւն կը ներկայացնեն ուսանողական խմբաւորումները, ազգային-քաղաքական Հարցեր արծարծող խմբակները, ինչպէս նաև Համառուսական յեղափոխական շարժումներուն Հայ ուսանողութեան աշխուժ մասնակցութիւնը:

Հայութիւնը Հայկական Հարցի լուծումը կը տեսնէր Ռուսիոյ, ռուսական գէնքի յաջողութեան մէջ: Այս մօտեցումը սոսկ ռուսահայութեան մտայնութիւնը չէր. այն Համընդհանուր բնոյթ կը կրէր: Հայկական ամենատարբեր շրջանակներ Հայ ժողովուրդի փրկութիւնը կը տեսնէին Ռուսիոյ ապաւինելու մէջ<sup>8</sup>: Այսօր, պատմութեան հեռաւորութիւննէն աւելորդ եւ ուրեմն իզուր է Հայ ժողովուրդին մէջ գերիշող այս տրամադրութիւնը ինդրոյ առարկայ դարձնել: Մէկ բան յատակ է. դարեր շարունակ իր պետականութիւնը կորսնցուցած, օտար տիրապետութիւններու, օտար միջավայրերու մէջ տրորուած ժողովուրդը ստիպուած էր գոյութեան երաշխիքներ փնտուել հզօր եւ տարածքով իրեն մօտ երկիրի մը հովանիին ներքեւ<sup>9</sup>: Եւրոպական մեծ տէրութիւններու հեռաւոր սեմերուն փակ դռներուն առջեւ, ի վերջոյ Հայութիւնն իր Հայեացքը կ'ուղղէր հիւսիսի դարաւոր դրացիին, որուն հեռաւոր մէկ անկիւնը ծուարած արեւելահայ ներկայութիւնը՝ տանելի կեանքի մը յոյսը կը ներշնչէր: Ընթերցողին կը մնայ այս էջերէն թափանցող պատմական ճշմարտութիւնը առարկայականօրէն ի յայտ բերել:

Հեղինակը բոլորովին նոր Հարթութեան վրայ կը տեղադրէ Հայ ժողովուրդի ամենէն բախտորոշ ժիշտ. դարավերջի եւ ի. դարավիգրի պատմական անցքերն ու եղելութիւնները, եւ այս տեսանկիւնէն առանձնայատուկ Հնչեղութիւն կը ստանան Մոսկուայի եւ Պետերուրդի Հայ Համայնքներուն Համահայկական ձգտումները: Բարիտուդարեան նոր եւ լրացուցիչ փաստերով կը հիմնաւորէ մայրաքաղաքներուն Հայութեան, ի մասնաւորի Պետերուրդի Հայկական վերնախաւին՝ մտաւորականութեան եւ մեծ դրամատէրերուն նշանակալի դերը ինչպէս Հայուսաւական Հասարակական-քաղաքական կապերու ամբապնդման, այնպէս ալ ազգային կարեւորութիւն ունեցող ինդիրներու իրագործման մէջ: Անոնք կը դառնան այս շարժման կազմակերպիչն ու առաջնորդը, աջակցելով իրարու: Կար նաև երրորդ ուժը՝ Հայ յառաջադէմ հոգեւորականութիւնը: Այս ուղղութեամբ որոշակի կը դառնայ ռուսահայ թեմի առաջնորդ Յովսէփ Արք. Արղութեանին եւ Լազարեան եղբայրներու սերտ Համագործակցութիւնը: Օ-

տար երկնակամարի տակ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայկական ներուժը երբեք այնքան միակամ չէ դրսեւորուած, որքան ուստական մայրաքաղաք ներուն մէջ: Հայրենիքի եւ հայութեան հետ այս համայնքներուն կապերը նիւթի ընդգրկումով եւ բովանդակային իմաստով նորութիւն կը բերեն լիշեալ գաղութեարու ճանաչողութեան մէջ:

Ուշագրաւ փաստերով ու տեղեկութիւններով յագեցած այս էջերը մանրամասնութիւններ կը հաղորդեն նաեւ ԺԹ- դարու վերջին եւ ի- դարու առաջին տասնամեակին Արեւմտահայաստանի մէջ թուրքերու կազմակերպած կոտորածներու հետեւանքով ողբերգական դրութեան մէջ յայտնուած հայրենակիցներուն Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ համայնքներուն ցուցաբերած նիւթական եւ բարոյական օժանդակութեան մասին:

1895-1896ի համբտեան ջարդերէն ետք, Ռուսիոյ մայրաքաղաքներուն հայ համայնքները օգնութեան ձեռք երկարած են աղէտալի կացութեան մատնուած դաւառի հայութեան, օժանդակած են դպրոցներու, որրանոցներու: Նշանակալի են յատկապէս Եկեղեցական Միացեալ Խորհուրդի ձեռնարկումները գաղթականներու օգնութեան գործին: Բերուած տպաւորիչ փաստերը հեղինակին հիմք կու տան եղրակացնելու, որ ԺԹ- դարու վերջին այս համայնքները, իրենց վրայ վերցուցած էին Արեւմտեան Հայաստանի օժանդակութեան ծանրութեան գդալի մասը (էջ 143):

Սակայն հայութեան վիճակը բարելաւելու համահայկական բոլոր ճիզերը պիտի մթագնէին Ա- Աշխարհամարտի թոհուրուհին մէջ թուրքերու կողմէ իրականացուած Հայոց Յեղասպանութեան արհաւիրքին առջեւ, երբ ինչպէս համայն հայութեան, այնպէս ալ զոյլ մայրաքաղաքներուն հայկական համայնքներուն առաջնահերթ ինդիրը կը դառնայ Յեղասպանութենէն փրկուած հայ գաղթականներու օգնութեան գործի կազմակերպումը:

Հեղինակը այս բաժնին մէջ կը ներկայացնէ նորանոր փաստեր, որոնք ցոյց կու տան մայրաքաղաքներուն հայութեան ցուցաբերած գործոն մասնակցութիւնն ու նիւթական պատկառելի յատկացումները Եղեռնէն մազապուրծ գաղթականներուն օժանդակութեան գործին: Յատուկ ուսումնասիրման առարկայ են հայկական տարբեր կեղրոններէ, յայտնի գործիչներէ ստացուած՝ տարագիր հայութեան օգնելու նամակ-խնդրագրերը, որոնց միշտ ալ առատածեռն արձագանքած է համայնքը: Ոչ-նուազ հետաքրքրութիւն կը ներկայացնեն նաեւ մայրաքաղաքներուն մէջ այս նպատակով կազմակերպուած հանգանակութիւնները, զանազան ցուցահանդէսները, համերգերն ու թատերական ներկայացումները Նշանակալի քայլեր կ'առնուին նաեւ ուստ հասարակութիւնը հայ ժողովուրդի մէծ ողբերգութեան իրազեկելու, բռնագաղթէն ետք հայութեան ծանր վիճակին ծանօթացնելու ուղղութեամբ: Ուշագրաւ է, գաղթականներու օգնութեան գործը կազմակերպելու եւ համակարգելու նպատակով Մոսկուայի եւ Պետերբուրգի հայկական կոմիտէներու նախաձեռնութեամբ տեղի ունեցած համագումարը (1916): Խոստովանինք՝ բոլորովին նոր, անածանօթ յայտնարերումի մը առջեւ կը գտնուինք Մոսկուայի եւ Պետերբուրգի արեւմտահայ գաղթականաց ինդիրներուն այգան մօտ եւ այգան ծանրակշիռ բաժնեկցութեան դիմաց:

ԺԹ- դարու կէսերուն՝ Ռուսաստան կը թեւակոինէ ժողովրդավարական, ազատամտական զարգացման հանգրուան, Մոսկուան եւ Պետերբուրգը կը

դառնան լուսաւորութեան, գիտութեան, հասարակական կեանքի զարգացման, ազգային զարթօնքի կեղրոններ: Այդ քաղաքները կը դառնան նաեւ Հայ երիտասարդութեան կրթութեան ու յատկապէս արեւելահայ մտքի զարգացման իւրայտուկ կեղրոններ:

Պատմական դէպքերով եւ իրադարձութիւններով յագեցած այս հատորին զարդը կը կազմէ մշակոյթի բաժինը, քանզի Հայկական որեւէ գաղթօնախ իր մէջ չէ պարագրած՝ կրթութեան, գիտութեան, արուեստի եւ գրականութեան այնպիսի լայնածիր դործունէութիւն, որքան՝ զոյտ մայրաքաղաքներուն Հայկական գաղութները:

Հեղինակը խորազնին ուսումնասիրութեան ենթարկած է մայրաքաղաքներուն կրթական գործունէութիւնը՝ իր բոլոր երեսակներով (էջ 216-264): Պէտք է ըսել որ աշխատութեան առաւել հարուստ բաժիններէն կը թուի ըլլալ այս եւ՝ ոչ միայն այն պատճառով, որ հո՛ս Ռուսիոյ սիրտին մէջ բացուած էր այնպիսի նշանաւոր Հայկական կրթօնախի ինչպիսին էր Լազարեան Ճեմարանը, այլև ընդհանրապէս, ու մանաւա՞նդ, գիտութեան ու կրթութեան յառաջընթացին անհաղորդ Հայկական ընակավայրերու մէջ լուսաւորութիւնը տարածելու, ու սումնակրթական գործին զարկ տալու եւ Համահայկական ինչիրներ հետապնդելու առումով: Կարեւոր է նաև ընդգծել Հայ յառաջադէմ մտքի կեղրոններ՝ ուսումնական մայրաքաղաքներուն Հայկական Համայնքներուն դերը Եւրոպական քաղաքակրթութեան նուաճումները Հայ իրականութիւն ներմուծելուն մէջ:

Այսպիսով, հետազօտուած նիւթն այնքան հարուստ ու բովանդակալից է, որ բաւարար հիմք կու տայ հաստատելու, թէ Մոսկուայի եւ Պետերբուրգի Հայկական գաղութները զարձած էին Հայ ժողովուրդի, մասնաւորաբար անոր արեւելահայ հատուածին կրթութեան ու լուսաւորութեան ջահակիրները, ազգային մշակոյթի պահպանման ու զարգացման, քաղաքական ողորումներուն հիմնական կեղրոնները, եւ որպէս այդպիսիք առանց զեղչ ու զիջումի կրնան եթէ ոչ աւելի, ապա միեւնոյն գուղահեռականներու վրայ դրուի Արեւմտահայ իրականութեան մէջ Կ.Պոլոսոյ, իսկ Արեւելահայոց մօտ թիֆլիսի հետ:

Հեղինակին հետեւեալ մատնանշումով կը մօտենանք մայրաքաղաքներուն մէջ ծաւալած կրթա-ուսումնական կեանքին: «Երբ խօսք է քացում Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ համայնքների ուսումնակրթական գործի մասին, ապա, բնականաբար Լազարեան նեմարանն է յանում մեր առաջ» (էջ 216):

Այստեղ Հիմնաւոր կերպով պարզաբանուած են Լազարեան ճեմարանի դերն ու նշանակութիւնը ինչպէս ուսուահայ Համայնքներուն, այնպէս ալ Հայկանքէն ներս, ուստի բնական է որ այս ուսումնարանին կարեւոր տեղ յատկացուէր հատորին մէջ:

Ըսինք թէ աշխատութեան մէջ նոր տեսանկիւնէ մեկնարանուած է Լազարեաններուն ազգանուէր ու կրթանուէր գործունէութիւնը: Լազարեան նշանաւոր տոհմին կրթանուէր գործունէութեան փայլուն մէկ արգասիքն է տակաւին ԺԹ. դարու վաղորդայնին Հայոց մէջ գիտութիւնն ու լուսաւորութիւնը տարածելու նպատակով կեանքի կոչուած Լազարեան ճեմարանը: Լազարեան ընտանիքի ամէնէն կարկառուն ներկայացուցիչը՝ Յ. Լազարեան, մեզի կը ներկայանայ իրրեւ նոր հորիզոններու ուահվիրայ, Հայրենիքի ու Հարազատ ժողովուրդի ճակատագրով տագնապող անձնաւորութիւն, որ խորապէս ըմբռնելով ժամանակի ոգին, անոր պահանջները, Հարազատ ժողովուրդի Հոգեւոր զարգացման

ու բարգաւաճման ի խնդիր հայկական կրթօնախ մը հիմնելու մտավաղացումը ունեցած է:

Հեղինակը լուսարձակի տակ առած է Լազարեան Ճեմարանի տասնամեակներ երկարող փառքի էջերը: Այստեղ առաջին դիրքի վրայ կը գտնենք ի. Լազարեանը<sup>10</sup>: Անոր վիճակուած էր շուրջ կէս դար առաջնորդել Ճեմարանին գործունէութիւնը, հոգալ անոր կարիքները, հարթել բոլոր դժուարութիւնները, անձնուիրաբար ծառայելով անոր զարգացման ու բարգաւաճման: Ա. Լազարեան մշտապէս կը խրախուսէր հայագիտութեան զարգացումը Ճեմարանէն ներս, պայմաններ ստեղծելով անոր յառաջընթացին համար, մղելով մեծահարուստները՝ ներդրումներ կատարելու այս ասպարէզին մէջ, իսկ աւելի յաճախ իր սեփական միջոցներէն մեծագումար յատկացումներ կը կատարէր յօգուտ հաստատութեան:

Ուսումնասիրութիւնը կը ներառէ ինչպէս Ճեմարանի գործունէութեան կարեւոր հանգրուանները, այնպէս ալ կրթա-ուսումնական դրոյթները, առանձնայատկութիւններն ու ուղղութիւնները, նաեւ գաղափարաբանութիւնն ու հետապնդած նպատակները: Լազարեան Ճեմարանը դարձած էր կրթական եզակի հաստատութիւն, որ կրցած է իր գիտա-կրթական բարձր աստիճանը պահպանել ամբողջ հարիւր տարի: Ճեմարանը ինքնանպատակ, մեկուսացած հաստատութիւն չէր, այլ՝ հեռամէտ ծրագիրներ մշակող, համաժողովրդական լուսաւորութեան ու կրթութեան նպատակներ հետապնդող կրթօնախ:

Արդէն ծանօթ փաստերու վրայ նոր փաստարկներ աւելցնելով, հեղինակը կը ներկայացնէ Լազարեաններուն հայաշխարհին հետ հաստատութեան անմիջական առնչակցութիւնը, ժամանակի համար այնքան կարեւոր՝ հայկական գաւառներու մէջ լուսաւորութիւնը տարածելու, կրթական համակարգ ստեղծելու մէջ: Հայրենահայեաց այս կապը, ապահոված էր կրթօնախին համահայկական խնդիրներուն աւելի մօտ ըլլալն ու ազգային նպատակներուն գործնականօրէն ծառայելլ:

Կարեւոր է նկատել, որ Լազարեան Ճեմարանի ուսանողութեան բացարձակ մեծամասնութիւնը դրսեկ ուսանողներ էին, մեծ մասամբ խաւարի մէջ ընկղմած գաւառներու, գիւղերու չքաւոր ընտանիքներու զաւակներ: Ճեմարանի տնօրէնութիւնը յատկապէս հոգ կը տանէր, պայմաններ կը ստեղծէր, որպէսզի հայկական ու հայարնակ ամենատարբեր վայրերէ մանուկներ հասնէին Մոսկուա, ուսանելու, կրթութիւն ստանալու համար: Ամէն տարի կանոնաւորապէս ձրիափարժ ուսանողներ կ'ընդունուէին Ճեմարան: Ասոնք ըրջանաւարտ ըլլալով մեծ մասամբ կը վերադառնային իրենց ծննդափայրերը, ուր կը թուէին կրթական, հասարակական, մշակութային գործունէութեան: Այս երիտասարդներն էին, որ ուսական մայրաքաղաքներու մէջ հաղորդակից դառնալով ուսանելու պատրակական յառաջադէմ գաղափարներու, հայրենիք վերադառնալով գիտութեան ու կրթութեան լուսը տարածեցին հայկական զաւառներու մէջ, ժողովուրդը կրթելով, դպրոցներ բանալով, թերթեր հիմնելով: Արդէն Ճեմարանի հիմնադրութեան ողջ գաղափարական յինքը հայ ժողովուրդի լուսաւորութեան և ոգիի վերազարթօնքն էր, որուն հաւատարմօրէն նուիրուեցան Լազարեան ընտանիքի անդամներն ու դասախոսներու, ապա նաեւ ուսանողներու լուսաւոր փաղանգը:

Հեղինակը խոտացնելով Լազարեան Ճեմարանի պատմութիւնը, կը կարեւուրէ 1828ին արեւելագէտներ Աղելունգի եւ Ֆրէնի հետ Յ. եւ Խ. Լազարեաններուն կազմած կանոնադրութեան նախադիմը, ըստ որուն Ճեմարանը կը դառնայ «Արեւելեան Էեզուներու Ինսթիթիւթ»։ Հայ մշակոյթի զարգացման նախանձնախնդիր Լազարեանները, միաժամանակ ձեռնարկեցին մէկ այլ հեռաւար աշխատանք, հաստատութիւնը փաստօքն դէպի հարաւ ծաւալող Ռուսական Կայսրութիւն համար արեւելեան լեզուներու տիրապետող մասնագէտներ կը պատրաստէր։ Այդկերպ՝ Լազարեան Ճեմարանը եւ անոր հիմնադիրները իրենց ծառայութիւնը մատուցած կ'ըլլային իրենց երկրորդ հայրենիքին՝ ոռւսական պետութեան, առանց որուն աջակցութեան հազիւթէ հնարաւոր պիտի ըլլար օտար երկիրի, յաճախ արգելառիթ պայմաններու մէջ, կրթական այսօրինակ հաստատութեան մը կենսագործունէութիւնը ապահովել։

Ռւսումնական ծրագրին մաս կը կազմէին յոյն-ռուսական եւ հայկական գաւանանքը, Սուրբ Գիրք եւ եկեղեցւոյ պատմութիւնը, ապա՝ պատմութիւն, աշխարհագրութիւն, տրամաբանութիւն, քերականութիւն, թուաբանութիւն, հանրահաշիւ, երկրաչափութիւն, ճարտասանական արուեստ, նկարչութիւն, երգ, պար։ Միաժամանակ կ'ուսուցանուէին ուսուերէն, հայերէն, Փրանսերէն, գերմաներէն, լատիներէն, արաբերէն, պարսկերէն, թրքերէն։ Ռւսուցումը կը կազմակերպուէր չորս աստիճանով՝ նախապատրաստական, ցած, միջին եւ բարձր կարգերով։ Յետագային կատարուած բարեփոխումներու որպէս արդիւնք, ուսումնարանը կ'ունենայ երկու առանձին ուղղութիւններ, որոնցմէ մէկը գիմնազիան էր, իսկ միւսը՝ արեւելեան լեզուներու բարձրագոյն դասընթացքը։ Ճեմարանն ունէր գրադարան, հիւանդանոց, գիտական մասնագիտացւած աշխատանոցներ։

Լազարեաններու հետեւողական ջանքերուն, մասսամբ նաեւ պետական բարձրաստիճան գործիչներու աջակցութեան չնորհիւ Լազարեան Ինսթիթիւթը դարձած էր կայսրութեան լաւագոյն ուսումնական հաստատութիւններէն մէկը, յարգանքի եւ պատուի արժանի կրթօճախ մը։ Երկրի ամենաբարձր պաշտօնատար անձինք, օտար նշանաւոր գործիչներ, մինչեւ իսկ կայսրեր, այցելած են Ճեմարան եւ իրենց հիացումն արտայալուած ար կրթօճախին մասին։

Այստեղ մանկավարժական բեղուն գործունէութիւն ծաւալած են չատ ու շատ անուանի դասախիուններ, ականաւոր մատաւրական գործիչներ, որոնցմէ շատեր ուսումնական գործին զուգընթաց գիտական, ստեղծագործական բեղմնաւոր աշխատանք կը կատարէին։ Բարախուղարեան անուն առ անուն կը նշէ Ճեմարանին առնչուած բոլոր գործիչները, ինչպէս հայ այնպէս ալ օտար դասախիունները, որոնց մասին ըստ հարկին կը խօսուի նաեւ այլ պարագաներու՝ մշակոյթի եւ գիտութեան բաժիններու մէջ։

Տիտուր է արձանագրել, որ շուրջ հարիւր տարրուայ բեղմնաւոր գործունէութենէն վերջ, Լազարեան Ճեմարանին դռները կը փակուին ուսանողներու առջեւ։ Դասաւանդութիւնները կը դադրին 1918ի վերջերուն՝ երկրին մէջ արմատական յեղաբեկումներու եւ քաղաքական վերիվայրումներու հետեւանքով<sup>11</sup>։

Վատահօրէն կարելի է ըսել, որ Լազարեան Ճեմարանը հարիւրամեայ իր գոյութեան ընթացքին բարիք մը եղած է հայութեան համար։ Այն իւրատեսակ ակադեմիա մըն էր, որուն շուրջ համախմբուած էր ժամանակաշրջանի արեւելա-

Հայ մտաւորականութեան շքեղագոյն փաղանգը: Անծանօթ, կամ քիչ-յայտնի դրուագ մըն է 1912ին Յովհաննէս Թումանեանի գործակցութիւնը Պետերբուրգի հայ մտաւորական շրջանակներու հետ<sup>12</sup>: Այստեղ, գիտական եւ մշակութային այս կենսունակ միջավայրին մէջ, ամենայն հայոց բանաստեղծը, որ ջատագովն էր հայ ժողովուրդի հոգեմտաւոր զարգացման, Պետերբուրգի հայ համայնքի նշանաւոր դէմքերու եւ գիտնականներու մասնակցութեամբ ժողով մը կը հրախիրէ, ուր կը քննարկուի հայոց պատմութեան եւ հայագիտութեան ազգային Փոնտ ստեղծելու հարցը: Ուսումնասիրող հեղինակին հաւաստմամբ, բանաստեղծը Փոնտին նպատակն ու ծրագիրը ներկայացնող յօդուածին մէջ, խնդիրները այնքան խոր ու համակողմանի բնութագրուած են, որ հարիւր տարի ետք ալ, նոյնքան այժմէական կը հնչեն: Աւելորդ չէ նշել, որ Թումանեան, յետագային նոյնպէս շարունակ հետապնդած է ուսւական մայրաքաղաքներու մտաւորական ներուժը լաւագոյնս օգտագործելու եւ գիտութեան ակադեմիա ստեղծելու հարցը:

Լազարեան Ճեմարանի կրթա-ուսումնական գործունէութեան հետ սերտօրէն կ'առնչուին Մոսկուայի եւ Պետերբուրգի հայկական գաղութներու գիտութեան, մշակոյթի ու արուեստի փառաւոր էջերը, որոնց եւ կը սեւեռի հեղինակը յաջորդող բաժիններուն մէջ (էջ 265-331): Լազարեան Ճեմարանը, ուսումնակրթական գործին զուգընթաց, դարձած էր գիտութեան կարեւոր օճախ մը, ուստի պատահական չէ որ զոյգ գաղութներու հոգեւոր մշակոյթի ողջ արտադրութիւնը ուղղակիորէն զուգորդուի Ճեմարանին:

Ինչպէս եւ ակնկալելի էր, հեղինակը բարձր նշանողի վրայ հաստատած է ուսւական մայրաքաղաքներուն մէջ ստեղծուած հայ հոգեւոր մշակոյթին ժառանգութիւնը, զուգահեռներ գծելով յատկապէս ժթ. դարուն գիտութեան եւ մշակոյթի մեծ վերելք ապրող Մոսկուայի եւ Պետերբուրգի ընդհանուր մթնոլորտին հետ: Հեղինակը պատմական իրողութիւններուն ու եղելութիւններուն զուգընթաց, վեր առած է ուսւական մայրաքաղաքներուն մէջ ձեւաւորուող հայ-ուսւական հասարակական-մշակութային կապերը: Այստեղ առանձնակի ուշադրութեան արժանացած են հայ ուսանողական շրջանակներու մէջ խմորուող յեղափոխական շարժումները, ուսանողութեան աշխուժ մասնակցութիւնը ինչպէս ազգային խնդիրներուն, այնպէս ալ ուսւական հասարակական մշակութային կեանքին, ուր իրենց արձագանգը գտած են ինչպէս հայ, այնպէս ալ ուսւական հասարակութեան մէջ մեծ հնչեղութիւն ստացած բոլոր իրադարձութիւնները:

Ներկայացումը ունի երկակի մեկնակէտ-ա՝ նկատի առնուած է մտաւորականներու այն հոյը, որ ապրած ու ստեղծագործած է զոյգ մայրաքաղաքներուն մէջ, բ' կը բացուի գիտական, մասնաւորաբար հայագիտական փորձառութեան: Աշխատութեան մէջ երկուքը կը միանան իրարու, կազմելով աստղաբոյլ մը արեւելահայ մտքի եւ այդ անուններով թելադրուած գործերուն: Հեղինակին համակարգային մօտեցումը կը չափէ մայրաքաղաքներուն գիտական ողջ ներուժը: մասնաւորապէս քննարկման առարկայ դարձած են հայագիտական ասպարէզի մէջ կատարուած ջանքերը: Բարիւուդաբան առանձնակի հպարտութեամբ կը ներկայացնէ հայոց պատմութեան, յեզուի, գրականութեան, եւ յատկապէս սկզբնաղբիւններու ուսումնասիրման եւ հրատարակման մէջ գիտնականներու վաստակը: Արպէս գիտնական, ան առաւել բարձր գնա-

Հատած է գիտական եւ մանկավարժական զոյգ թեւերու վրայ արդիւնաւոր գործունէութիւն ծաւալած ականաւոր գիտնականներն ու անոնց ծանրակշխան ներդրումը թէ՝ տեղույն գիտա-կրթական ասպարէզին, եւ թէ՝ մանաւանդ հայագիտութեան զարդացման մէջ:

Բաւարարուինք կարգ մը անուններ արձանագրելով. Միքայէլ Սալլանթեանց եւ Յարութիւն Ալամդարեան<sup>13</sup>, Մկրտիչ Էմին<sup>14</sup>, Մսէր Մսէրեան<sup>15</sup>, Գրիգոր Խալաթեան, Քերովք Պատկանեան<sup>16</sup>, Նիկողայոս Մառ<sup>17</sup> եւ ուրիշներ: Հայագիտական նիւթերով հետաքրքրուողներ ուշագրաւ մանրամասնութիւններ պիտի գտնեն այս էջերուն մէջ, մասնաւորաբար կոթողային շարք մը աշխատութիւններու ծննդոցին վերաբերեալ. աշխատութիւններ, որոնցմէ իւրաքանչիւրը իր ճիւղին մէջ այսօր ալ կը մնայ անփոխարինելի դասագիրք-ուղեցոյց:

Յընթաց այլ նիւթերու, բացառիկ հետաքրքրութիւն եւ նորութիւն կը ներկայացնեն Մառի գլխաւորած Անի քաղաքի հասգիտական պեղումներն ու ընդհանրապէս Անիի վերաբերեալ հետազոտական աշխատանքներու ուղղութեամբ ձեռնարկումները: Ուշագրաւ է, որ բացառիկ նշանակութեան այդ աշխատանքները հովանաւորած է Պետերբուրգի Եկեղեցական Խորհուրդը՝ տարուէ տարի նիւթական մեծագումար յատկացումներ կատարելով այդ ծրագրի իրագործման համար<sup>18</sup>:

Նոյնպէս յիշատակելի է, Պետերբուրգի Եկեղեցական Խորհուրդի անմիջական աջակցութեամբ եւ հոգածութեամբ նշանաւոր ազգագրագէտ Երուանդ Լալյախանի հայկական հինգ գաւառներու ազգագրական նիւթերու հաւաքման եւ հրատարակութեան պարագան, որ լոյս կը տեսնէ Պետերբուրգի մէջ՝ Ազգագրական Հանդէսի վեց յաջորդական հատորներով (առաջին գիրքը լոյս տեսած է 1896ին, վերջինը՝ 1914-15ին): Խորհուրդը հայագիտական բազմաթիւ այլ արժէքաւոր աշխատութիւններու շարքին իր անմիջական նպաստը բերած է՝ Գիտ քահանայ Աղանեանցի Դիւան Հայոց Պատմութեան բազմահատորեակի հրատարակութեան:

Պետերբուրգի Եկեղեցական Խորհուրդը մօտէն հետաքրքրուած է գիտնականներու գործունէութեամբ, նիւթապէս եւ բարոյապէս սատարած է անոնց: Ռուսական մայրաքաղաքներուն հոգեւոր-մշակութային աշխուժ կեանքը, խորքին մէջ արդիւնք էր նոյնինքն՝ գաղութիւն հայ հասարակութիւնը ներկայացնող Եկեղեցական Խորհուրդին եւ մտաւորականութեան սերտ համագործակցութեան: Շնորհիւ այս համագործակցութեան նոր շաւիղներ բացուած են հայութիւննեան, հայոց պատմութեան, լեզուի, գրականութեան, տպագրութեան զարդացման մէջ:

Ռւսումնասիրութիւնը կը ներառէ մինչեւ ի. դարու սկիզբը ռուսական մայրաքաղաքներուն մէջ ծաւալած հայ տպագրական, հրատարակչական գործունէութիւնը, որուն առաջին քայլերը կը կապուին Պետերբուրգի մէջ 1781ին Գրիգոր Խալաթեանի հիմնած առաջին տպարանին, իսկ աւելի ուշ՝ 1820ականներուն Մուկուայի Լազարեան Ճեմարանի մէջ սկզբնաւորուած տպագրական գործին հետ:

Առաւել հարուստ էջեր կը ներկայացնեն արուեստի եւ մշակոյթի բաժինները, ուր հեղինակը ձգտելով ցոյց տալ ժամանակաշրջանի համընդհանուր հոգեւոր-մշակութային վերելքը, առանձին ննթարաժիններ յատկացուցած է գրականութեան, թատրոնին, գեղանկարչութեան, երաժշտութեան, անդրադառնա-

լով այդ ասպարէզներու նշանաւոր գործիչներուն՝ հայ արուեստի ու մշակոյթի համահայկական չափանիշներով մեծութիւններուն։ Բարխուղարեան, առաւել լայն կտաւի վրայ ներկայացուցած է ոռուսական մայրաքաղաքներուն մէջ արգասաւորուած գեղարուեստական գրականութիւնը, ընդգծելով այն իրողութիւնը, որ հայկական համայնքներու մէջ գրականութիւնն ու արուեստը առաջին հերթին կը ծառայէին հայ մշակոյթի աւանդները տեղւոյն հայութեան մէջ ամրապնդելու, ազգային արմատներէ չկտրուելու, եւ զայն իրենց ապրած միջավայրին ծանօթացնելու գործին։

Պետերբուրգը եւ Մոսկուան, ի մասնաւորի Հազարեան Ճեմարանը, եղած են դարրնոցը արեւելահայ նոր գրականութեան։ Հոն, կազմաւորման իրենց ընթացքը գտած են շատ ու շատ մտաւորականներ, գրական իրենց առաջին գործերը երկնած են բազմաթիւ գրողներ։ Հոն՝ Մոսկուայի երիտասարդական հաւաքներու ընդհանուր մթնոլորտին ազդեցութեամբ Հազարու Աղայեան գրած է իր Արութիւն Եւ Մանուչէ վիպը (1867), Սմբատ Շահազիզը՝ «Լեւոնի Վիշտը» (1865) սքանչելի ստեղծագործութիւնը։ Յայտնի են Մտեփանոս Նազարեանցի, Միքայէլ Նալբանդեանի, Մկրտիչ Էմինի, հայր եւ որդի Մսէրեաններու, եւ այլոց գրական գործերը։ Նոյնինքն՝ Մոսկուայի մէջ ստեղծուեցաւ «Գամառ Քաթիպա» (Գ. Քանանեան, Մ. Թեմուրեան, Ռ. Պատկանեան) գրական խմբակը։

Ռուսական մշակոյթի հոգեւոր արժէքներուն հաղորդակից դառնալու լաւագոյն միջոցը թարգմանութիւնն էր, ուստի մայրաքաղաքներու հայ մտաւորականները առաւել թափով կը նուիրուին թարգմանական գործին, փոխադարձարար հայ գրականութիւնը ուսւ ընթերցողին ներկայացնելու եւ յատկապէս ուսւ գրականութիւնը հայկական լրջանակներուն ծանօթացնելու համար։ Զոյգ մայրաքաղաքներուն մէջ ծաւալած թարգմանական եւ հրատարակչական աշխատանքներուն շնորհիւ, հայ ընթերցողը ծանօթացած է ոռուսական գրականութեան մեծագոյն դէմքերուն։

Հայուուսական հոգեւոր-մշակութեային առնչութիւններու լիշտակելի օրինակներ են՝ Մոսկուայի Հայկական Կոմիտէի առաջարկով Վալերի Բրիւսովի կազմած *Poezija Armenii S Drevneyshikh Vremen Do Nashikh Dneyn* (Հայ պոէզիան հնագոյն ժամանակներէն մինչև մեր օրերը) (1916) ժողովածուն. (Բրիւսովը թարգմանած է հայ պոէզիայի աւելի քան 170 գործեր՝ հնագոյն ժամանակներէն մինչև ի. գարու առաջին քառորդ)։ Հետազոտական լուրջ աշխատանքի արդիւնք են նոյնին՝ *Letopis Istoricheskikh Sudeb Armyanskogo Naroda* (Հայ ժողովուրդի պատմական ճակատագրի տարեգրութիւնը) (1918) գիտական աշխատութիւնը, ինչպէս նաև Մաքսիմ Գորկիի *Sbornik Armyanskoy Literatury* (Հայ գրականութեան ժողովածու) (1916) ուսւերէն հրատարակութիւնները։

Կարեւոր է նկատել, որ աշխատութիւնը յատկացուած ըլլալով մայրաքաղաքներուն հայկական գաղութեան կարգավակէ ընդհանրապէս հայուուսական մշակութային յարաբերութիւններու զարգացման ընթացքը։ Հեղինակը իր աշխատասիրութեան մէջ յաճախ մէջըերումներ կատարած է ժամանակի հոգեւոր, մշակոյթի գործիչներէն, աւելի կենդանի եւ տեսանելի դարձնելով պատմութիւնը։

Ռուսական մայրաքաղաքներուն մէջ սկզբնաւորուած թատրոնի, երաժշտութեան եւ կերպարուեստի պատկառելի ժառանգութեան մը կուտակումը ի

յայտ կու գայ հատորին ընդմէջէն։ Հան ասպարէզ իջած են խումբ մը երաժիշտ-երգահաններ, որոնք դարձած են հայ նոր երաժշտութեան առաջատարները։ Մակար Եկմայեան, Ռումանոս Մելիքեան, Կոստանդին Սարանեւ, Ալեքսանդր Սպենդիարեան, եւ շատ ուրիշներ։ Հեղինակը կարեւորած է Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայի դերը հայ կերպարուեստի գարգացման մէջ։ Այս ա-կադեմիայի առաջին հայ սաներէն էին՝ Յակոբ Յովնաթանեանը, Յովհաննէս Արվագովսքին, Մտեփան Ներսիսեանը, Աղաթոն Յովնաթանեանը, նոր սերունդի ներկայացուցիչներէն։ Գէորգ Բաշինջաղեանը, Յարութիւն Շամշինեանը, Էմանուէլ Մահակսեանը, Տրդատ Լիսիցեանը, Վրթանէս Ախիկեանը, Դաւիթ Օք-րոյեանը եւ ուրիշներ։

Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ գաղութներու մշակութային կեանքին մէջ իր առանձնայատուկ տեղն ունէր թատերական արուեստը։ Հայ ուսանողները որոնք շփման մէջ էին ուսւական մշակոյթի հետ, հանդէս կու գան բաւա-կան աշխուժ թատերական գործունէութեամբ։ Մայրաքաղաքներու թատրոնի տարեգրութեան մէջ իր անջնջելի հետքը ձգած է հայ մեծանուն դերասան Պետ-րոս Ադամեանը։

Այսքանով չ'աւարտիր հատորը. ան ունի հայերէն եւ ոուսերէն լեզուներով վաւերագրերու յաւելուածի բաժին մը, որ կ'ընդգրկէ Մոսկուայի եւ Պետեր-բուրգի հայ հասարակութիւնը ներկայացնող տարրեր տարիներու մարդահա-մարի ընդարձակ ցանկեր, ինչպէս նաև արխիւային նիւթեր Պետերբուրգի Եկե-ղեցական Խորհուրդի գործունէութեան վերաբերեալ։

Հեղինակը «Վերջաբանի Փոխարէն» իր ամփոփիչ նիւթին մէջ հետեւեալ հարցադրումը կը կատարէ, հաւանաբար ակնկալելով ընթերցողին հարցումը.-ո՞րն էր սակայն ոուսական մայրաքաղաքներուն խիստ փոքրաթիւ հայկական համայնքներուն համազգային ընդգրկում ունենալու եւ համապատասխան նե-րուժ դրսեւորելու գաղտնիքը (էջ 334), այս պարագային երբ շատ ու շատ մեծա-թիւ ու բարգաւաճ գաղութներ չեն կրցած նոյն, անգամ յարաբերական մօտու-թիւն մը զրսեւորել։ Ասոր իբրև նախապայման հեղինակը կը նշէ երեք հիմնա-կան գործօններ։

Ա.՝ Միջնադարին յաջորդող պատմական նոր ժամանակաշրջան թեւակոխած, կեանքի բոլոր ասպարէզներու մէջ վերելք ապրող Ռուսաստանն ունէր բոլոր նպաստաւոր պայմանները յառաջընթացի համար։

Բ.՝ Բարենպաստ այս պայմաններուն մէջ ասպարէզ եկան գիտական եւ մշա-կութային տարրեր ոլորտներու մասնագէտներ, մտաւորականներ, որոնք ծե-ւաւորուեցան Մոսկուայի եւ Պետերբուրգի քաղաքակիրթ միջավայրին մէջ, եւ որոնք պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ ծառայեցին իրենց կոչումին։

Գ.՝ Մայրաքաղաքներուն մէջ կ'ապրէին եւ կը գործէին առեւտրական եւ տնտե-սական հրապարակի վրայ նշանաւոր հայ գերդաստաններ, անհաներ, որոնք յառաջատար զիրքեր գրաւած էին երկրին տնտեսութեան մէջ։ Անոնք որպէս կանոն իրենց հարաւորութիւնները, կապերը կը ծառայեցնէին լուծումներ տալու հայութիւնը յուզող հարցերուն։ Յաւելենք, որ այս գաղութներուն մէջ հայութեան ազգային համախմբման եւ ազգային ինքնագիտակցութեան աստիճանը անսովոր բարձր էր։ Ասիկա պայմանաւորուած էր գաղութին հոգեմտաւոր բարձր մակարդակով եւ ազգային մշակութային դաշտի

առկայութեամբ, նաեւ՝ գիտա-կրթական ներդաշնակ ու ապահովուած համակարգով:

Պատմական ուշագրաւ փաստերով, հետաքրքրական մանրամասնութիւններով յագեցած այս հատորը, կրնայ օգտակար ըլլալ յիտագայ ուսումնասիրողներուն: Ան իւրայատուկ հանրագիտարան մըն է, որուն ամէն մէկ բաժինը առատ նիւթ կրնայ ապահովել ամենատարբեր ասպարէզներու մասնագէտներու, ուղեցոյց ըլլալ այս աշխատութեամբ թելագրուող պատմութեան բազում շերտերը բանալու, պրատեկու եւ պեղելու աշխատանքին մէջ:

Հատորին կարեւոր առանձնայատկութիւններէն պէտք է նկատել այն, որ հեղինակը չի մնար սոսկ պատմական փաստերը արձանագրողի, ուսումնասիրողի սահմաններուն մէջ, այլ հետապնդած է մեկնարանական նպատակ: Ան անհրաժեշտ դիտարկումներով, ճիշտ եւ դիպուկ պարզաբանումներով կը հասնի հայ գաղութներու գոյապայմանները բնորոշող եղբայանգումներու: Աշխատութիւնը ամրողութեամբ խարսխուած է այն գաղափարին վրայ, որ օտար երկինքի տակ հայ ժողովուրդը կրցած է ինքանքն պահպանել նախ եւ առաջ իր ազգային արժէքներուն հաւատարիմ մնալու միջոցաւ:

Հատորը ծայրէ ծայր կը չնչէ հայրենասիրական ջերմ զգացումներով, հայրենին ու հայրենիքը գերիվեր դասելու շշտուած տրամադրութեամբ: Եւ այս իմաստով, ան կրնայ բացառիկ գեր կատարել մեր օրերու հայկական Սփիւռքի, ի մասնաւորի նոր ճիւղաւորումներ ստացած ռուսահայ համայնքներու կենսունակութիւնը ապահովելու, ազգային ինքնագիտակցութիւնը բարձրացնելու, եւ հայրենիքին ու հայկականութեան նուիրուելու առումով:

Եւ կ'ուզենք աւարտել հեղինակին պատգամ-թելագրութեամբ: Հատորին ամփոփիչ խօսքին մէջ, արժենորելով ամրող դարաշրջան մը հայոց երկնակամարին վրայ փայլատակած Լազարեան ընտանիքին դերը, հեղինակը խորիմաստ տողերով կը փակէ հատորը. «Արդի ժամանակաշրջանի հայ գործիչների համար նրանք կարող են նշտապէս ժողովրդի կողքին լինելու, նրան նուիրուելու լաւագոյն օրինակը լինել»:

## ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Կարելի է մասնաւորել՝ Նոր Նախիջևանի (Վ. Բարխուդարեան, Հտր. Ա. եւ Բ., Երեւան, ՀՍՍՀ ԳԱ Հրատ., 1987 եւ 1985), Գրիգորիապովի (Ժ. Անանեան, Երեւան 1969 (ռուս.), Ղրիմի (Վ. Միքայէլիս, Հտր. 1 եւ 2 Երեւան, 1964, 1970) հայ գաղութներու պատմութեան նուիրուած մենագրութիւնները, ինչպէս նաեւ բազմաթիւ յոդուածներու եւ դոկտորական ատենախոսութիւններու մակարդակով հետազոտուած՝ Ասորախանի եւ Հիւսիսային Կովկասի հայկական գաղթավայրերու պատմութիւնը:

<sup>2</sup> Հեղինակը մամուլի եւ գրականութեան տարաբնոյթ աղբաւրներու կողքին, օգտագործած է մեծ թիւնի հայերէն եւ ռուսերէն արխիւային վաւերաթուղթեր՝ Մոսկովայի Պատմութեան Կեդրոնական Արխիւի, Ռուսական Պատմութեան Պետական Արխիւի, Հայաստանի Ազգային Արխիւի, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի զանազան ֆոնտեր, ինչպես նաև Կաթողիկոսական դիւանի նիւթեր:

<sup>3</sup> Նոր մայրաքաղաքին մէջ հաստատուած հայերը առաջին տարիններուն՝ 1720-30ականներուն, եկեղեցի կառուցելու թույլտուութեան համար կը դիմեն պետութեան, բայց ար-

տօնութիւնը կը ստանան միայն Եկատերինա կայսրուհիի օրօք՝ 1763ին, Լազարեան-ներու ջանքերուն շնորհվել:

<sup>4</sup> Քանի մը տարի ետք, եկեղեցին մերձակաքը կը կառուցուի Լազարեան Ճեմարանը: Թաղամասը փաստօքէն կը դառնայ Հայկական Համայնքի կեղծունը եւ այդ ժամանակէն ի վեր կը կոչուի Արմեանսկի (Հայկական) նրբանցք: Ս. Խաչ եկեղեցին 1930ական-ներուն քանզուած է խորհրդային իշխանութիւններուն կողմէ:

<sup>5</sup> Մոսկուայի եւ Պետերբուրգի Հայկական եկեղեցինները ենթակայ էին Նոր Նախիջեւանի եւ Բեսարարիայի թեմին եւ Հաշուեաու էին անոր, թէեւ անոնց գործունչութեան դաշտը աւելի ընդարձակ էր եւ փաստօքէն կը տարածուէր Համայնքուի վրայ:

<sup>6</sup> Եկատերինա Բ.ի դարաշրջանին շրջանառութեան կը դրուին Մովսէս Սարաֆեանի (1769) եւ Յովհաննէս Արդութեանի (1783) նախագիծ երբ:

<sup>7</sup> Այստեղ կը նշանաւորուին Գրիգոր Արք. Զաքարեանը (ուսւ-թրքական առաջին պատերազմին ցուցարերած արիութեան Համար պարգևեատրուած Ս. Աննայի երկրորդ աստիճանի շքանշանով) եւ Լազարեան գերդաստանի նշանաւոր դէմքերէն Խաչատուր Լազարեանը Վերջինս մեծ ջանքեր գործադրած է յատկապէս դանուրեան երկիրներու Հայութեան Հասարակական, եկեղեցական Հարցերը կարգաւորելու ուղղութեամբ: Ռուս-թրքական պատերազմներուն իր մատուցած ծառայութիւններուն համար Խ. Լազարեան պարզեւատրուած է պետական բարձր շքանշաններով:

<sup>8</sup> 1895ին նորընտիր կաթողիկոս Խրիմեան Հայրիկը Պետերբուրգ կ'այցելէ, ժողովուրդի բազմութեան առջև ան Հանդէս կու զայ ազգային ինդիրներով ու մտահոգութիւններով յագեցած խօսքով, նշելով որ Ռուսիա միշտ պաշտպան կանգնած է քրիստոնեայ ժողովուրդներուն, Հայրիկը Հետեւեալ խօսքերը կ'արտասանէ. «Սորա համար բովանդակ հայոց ակնկալորեան այց կը յատին դէպի Մեծ դատաւոր և բազարի Ռուսիոյ, որ իր բարեացական հաճորեանը պատկէ եւ վախճան դնէ հայոց վաղնմի եւ հնացեալ խմբոյն...»:

<sup>9</sup> Արդի պատմագրութեան, յատկապէս արեւմտեան թեւին պատկանող որոշ հեղինակներ, կը քննադատեն «ուսւական կողմնորշման» շահագործումը խորհրդային պատմագրութեան կողմէ, նշելով որ կովկասահարց մէջ այդ արեւելումը բացարձակ չէր, ոչ ալ տարածուած Հայերու մեծամասնութեան մէջ: Ասոր որպէս հմանաւորում անոնք կը բերեն Հայկական որոշ շրջանակներու (Արևնիքի իշխաններու) տարուրերումը ուսւական, եւրոպական եւ այլ ուժերու օգնութեան միջեւ:

<sup>10</sup> Լազարեաններէն Ճեմարանի հետ առանձնայատուկ կապուածութիւն ունեցած է Խ. Լազարեանը, որ երկար տարիներ մեծ պատասխանատուութեամբ ղեկավարած է Ճեմարանը: Դիւնազիտական հմտութեամբ ու ճկունութեամբ, յախողած լուծումներ դունել ճեմարանի առջև ծառացած բոլոր անյաղթահարելի թուացող ինդիրներուն, յաճախ իր սեփական միջոցներէն մեծ յատկացումներ կատարելով: Խսկ իր մահէն առաջ իմաստնութիւնն ունեցած է Ճեմարանին ապահովել այնպիսի Հաստատուն կարգավիճակ մը, որ ան շարունակէ իր արգասաւոր գործունէութիւնը եւս լիսուն տարին Յաջորդող շրջանին ինսթիթիւթը այլևայլ անսուանումներ կը ստանայ (Յառաջաւոր Ասիայի, Արեւելեան կենդանի Լեզուների, Արեւելագիտութեան), խսկ 1921 Հոկտեմբերէն Լազարեան Ճեմարանի շէնքը կը դառնայ Խորհրդային Հայատանի Մշակոյթի Տուն: Ներկայիս՝ ՀՀ դեսպանատունն է Ռուսիոյ մէջ:

<sup>11</sup> Յայտնի է, որ Թումանեան, խումբ մը այ Հայրենակիցներու հետ, պետական յեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով, մերքակալուելով Պետերբուրգ տարուած էր: Բանտէն ազատ արձակուելէ ետք, իր կեանքով ու գործով ժողովուրդին մօտ կանդնած բանաստեղծը, Պետերբուրգի Հայկական շրջանակներու հետ Հանդիպում-

- Ներուն ընթացքին յառաջ կը քաշէ Հայժողովուրդի գիտամշակութային կեանքի զարգացման ի խնդիր չարք մը ծրագիրներ:
- <sup>13</sup> Ճեմարանի Հայերէնի առաջին դասախոսներէն: Մովկուայի մէջ լրիս տեսած առաջին գիրքերէն էին Յարութիւն Ալամդարեանի Թուա-Հայերէն Բառարան երկու հատորները, եւ Միքայէլ Սալանթեանի Քերականութիւն Գրաբար Լեզուին Հայոցը:
- <sup>14</sup> Մկրտիչ Էմին (1815-1890) շրջանաւարտ Լազարեան Ճեմարանի բանասիրութեան ճիւղէն, աւելի քան 50 տարի՝ մինչև իր մահը, ծառայած է Ճեմարանին իրրեւ դասախոս: Զրադաշ է պատմաբանասիրական, գիտական գործունէութեամբ, ստեղծելով բազմաթիւ արժէքաւոր աշխատութիւններ, դասագիրքեր: Անոր կը պարտինք՝ Ղազար Փարագեցիի, Մովսէս Կաղանկատուացիի, Միհիթար Ալբիվանեցիի, Վարդան Արեւելցիի աշխատութիւններուն քննական բնագիրերուն եւ չարք մը պատմիչներու գործերուն ուուսերէն հրատարակութիւնները:
- <sup>15</sup> Մսէր Մսէրեան (1808-1873), Լազարեան Ճեմարանի Հայոց լեզուի եւ կրօնի պատմութեան դասախոս, Հեղինակ բազմաթիւ կրօնա-դաւանաբանական աշխատութիւններու:
- <sup>16</sup> Մկրտիչ Էմինի աշակետներէն Քերովք Պատկանեան (1833-1889), Պետերբուրգի Համալսարանի Հայոց Լեզուի Ամպիոնի դասախոս: Հին լեզուներու մասնադէտ, ուսումնասիրութիւնները մեծ մասամբ նուիրուած են Հայոց լեզուին, Հայերէնի բարբառներուն: Գիտական մշակման ենթարկած եւ հրատարակած է Հայ պատմիչներու երկերը: Պատկանեան փաստորէն Պետերբուրգի Հայագիտական դպրոցի հիմնադիրն է: 1885ին Հայ գիտնականներէն առաջինը ընտրուած է Պետերբուրգի Կայսերական Ակադեմիայի թղթակից անդամ:
- <sup>17</sup> Նիկողայոս Մառ. (1864-1934), եղած է աշակերտը Քերովք Պատկանեանի: Նոր սկիզբ մը կը հաստատէ արեւելագիտութեան եւ Հայագիտութեան ասպարէզներու մէջ: Մեծ է վաստակը ինչպէս պատմաբանասիրական հետազոտութիւններու, այնպէս ալ երիտասարդ մասնագէտներ պատրաստելու մէջ: Անոր անուան կը կապուին Անիի Հնագիտական արշաւախումբի աշխատանքները ու Հնագիտական պեղումները:
- <sup>18</sup> Եկեղեցական Խորհուրդը նիւթական մեծ յատկացումներ տրամադրելով ոչ միայն Հովանաւորած է, այլև մշտապէս մօտէն հետաքրքրուած է կատարուած աշխատանքներով, պեղումներու ընթացքի վերաբերեալ պարբերաբար գեկոյցներ լսելով, ծանօթացած է աշխատանքներու արդիւնքներուն: Մառի նախաձեռնութիւնը կը հանդիսանայ Անիի Հնագիտական դպրոցի կազմակերպումը: Պեղումներու արդիւնքները ամփոփուած են 1934ին հրատարակուած Անի աշխատութեան մէջ, ռուսերէն (Լենինգրադ, Մոսկովա, 1934):

ՎԱՐԴԻ ՔԵՇԻՇԻԱՆ  
keshishian.varty@gmail.com